Ի· ՏԱՐԻ 1888 — ԹՈՒՄԱԿԱՆ ՀԱՅՈՑ 25 ԱՀԵԿԱՆ 4382 — Հ·Տ· 2 ՄԱՅԻՍ 1890 — Ն·Տ· 14 ՄԱՅԻՍ 1890 — ՀԻՃՐ· 25 ՌԱՄԱ ԱՆ 1307 — ՁՈՐԵՔՇԱԲԹԻ

20 ՓԱՐԱ

ՆԱՄԱԿ ԿԱՄ ՈՐ ԵՒ ԻՆԵ ԴՐՈՒԹԻՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԵԼ ԱՌ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՎԵԼՔ ՕՐԱԳՐԻ Գալաթիա, Նորատունկեան-խան

درعلیه‌ده غلطه‌ده نورادونکیان خانده آره‌وك غزته‌سی اداره‌سنه

Direction du Journal AREVELK
Noradounghian Han, Galata
CONSTANTINOPLE

ԱՐԵՒԵԼՔ
ՕՐԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ

20 ՓԱՐԱ

ԳԻՆ ԱՅՍՈՒՆ ՕՐՎԱՆ ԵՎ ՕՐԻՆԹԻՒՆ

Կ. Գրուշ	տարի	160
»	»	80
»	»	40
Դուռսաց	»	200
»	»	100
Օտար երկիր		56
»	կիսատարի	28

Դրամը պիտի յղուիլ Մեծաբաղ Նոր-խանի Գրասենեակին վրայ և Խմբագրութեան գրասենեակ նամակ կամ գրութիւն եւ յաղորդութիւն

Les annonces sont reçues AUX BUREAUX DU JOURNAL

Կ· ՊՈԼԻՍ, 2 ՄԱՅԻՍ, 1890

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՆԵՐՍԵՍԵԱՆ ՑԻՇԱՏԱԿ

Անցեալ օր Խասդիւղի Ս· Ներսեսեան վարժարանին վերաշինութեան պէտքին վրայ կը խօսէինք· Ներսեսեան անունը չատ մը յիշատակներ յարթնցներ ձեր մտքին մէջ· Յիշատակաց այդ փառաւոր շարքն Արեւմտեան Հայոց եւ եւ սեփական· Ռուսիոյ Հայոց առաջին կրթարանն յետ Գէորգեան ճեմարանին՝ Տփղիսի ազգային վարժարանը՝ Ներսեսեան յիշատակին նուիրեալ է, յանուանէ Աշտարակեցի մեծ Կաթողիկոսին· Խասդիւղի Ս· Ներսեսեան վարժարանը կը գտնուի հոգելոյս Տ· Ներսէս Պատրիարքի ծննդավայրն եղած գիւղին մէջ, և թէպէտ այդ հաստատութիւն եւ այս անձնուրուրութիւն մասնաւոր կապ մ'ունեցած չլլնին, Խասդիւղցին միշտ հպարտութեամբ կը յիշէ թէ իւր սիրելի վարժարան Ազգին ալ սիրելի Պատրիարքին կրթական խանձարուրն եղած է· Այո՛· մեծ է Ներսեսեան յիշատակն ի Հայս· Ընկերային նշանաւոր վերանորոգչի և բարերարի անունը թողած է ի մեզ Մեծն Ներսէս պարթեւազն Կաթողիկոս· Շինող եւ միշտ շինող, հարեւնաց Հայոց վերաշինող, հանրօգուտ հաստատութեամբ հայրենակ աշխարհը չէնցնող մեծահամբաւ յիշատակ մը չէ՞ թողած միթէ Ներսէս Շինող Կաթողիկոսն ալ· Հապա Շնորհալի՞ն, որ հին և նոր Հայութեան սահմանակէտներուն վրայ կեցած՝ ճիշդ մէջտեղն, իմաստութեան, պերճախօսութեան, որբութեան եւ հայրենասիրութեան մշտապայծառ ջահովը կը լուսաւորէ միջնադարեան խաւարն, և ճշմարտապէս շնորհալի յիշատակ մը կը թողու Հայոց սրտին մէջ· Չէ՞ք զգար թէ Հայոց եկեղեցական և բարոյական կեանքին մէջ ի՞նչ մեծ տեղ մը կը բռնէ այս Ներսեսեան անունն եւ յիշատակն· Այդ անուան շուրջ ձեռք ձեռքի չե՞ն տար Զօրրորդ եւ Տասնեւմիներորդ դարերը, տասնեւհինգ դարերու երկար անջրպետի մը վրայէն, յորում իբրեւ լուսափիւռ կոթողներ դարձեալ նոյն այն Ներսէս անունը կուգայ փարատել հոգեկան և նիւթական տառապանաց աղջամուղջն, որ յաճախ մթագնած էր Հայոց կեանքն ընկերական և անհատական· Հայկական հոգւոյ զանազան ընտիր ընտիր բարեմասնութիւնք այս Ներսէս անուան շուրջ փառաց խորհրդաւոր պսակ մը յօրինած չե՞ն երկուիր միթէ ձեր դմայլած աչքերուն·

• •

Եւ եթէ այս եկեղեցական, այս հայրապետական բարձրութիւններէն յանկարծ փա՛ր իջնէք երկրի վրայ, չէ՞ք տեսներ թէ իւր Ներսեսեան յիշատակաց եկեղեցական շարքին վրայ հատ մ'ալ, աշխարհական յիշատակ մ'ալ աւելցնելու եղական պատեհութիւն մը կը վրիպի Հայ Ազգին յուսալից ապագէտ տեսութենէն· Կը վրիպի՞· Բայց ինչո՞ւ· —Օրինական տեսակէտով, իրաւ է որ Երիտասարդ Ներսէս Ներսեսեանի վաղամեռիկ մահէն ետք իւր հօր անակնկալ մահը վրայ գալով՝ Ներսեսեանի անունը կը չիջանի նիւթական և աշխարհական առումով· Հայրն իւր անունն յաւերժացնելու համար իւր բոլոր լոյսը դրած էր իւր միակ մեացեալ զաւկին վրայ, որ առաջնակարգ կրթութեամբ օժտեալ, դարուս լուսաւորեալ գաղափարներով տոգորեալ մինչեւ իւր ոսկերաց ուղն ու ծուծն, և միակ արու ժառանգ մեծ հարստութեան մը, անշուշտ բան մը, կամ մանաւանդ բաներ պիտի ընէր իւր գերդաստանին անունն անմահացնելու համար Ազգին մէջ· Անոր մահը կուգայ վաղահաս, կը մանգաղէ կը տանի յոյսերու բովանդակ հունձքն այն կանաչագեղ, կանաչերու եզանակիս մէջ, և նոյն այն եզանակին մէջ, իւր դառնաղէտ սգոյն դեռ եւս քառանօրեակը չբոլորած, վշտաբեկ ծերունի հայրն ալ կ'իջնէ նոյն ցուրտ հողին մէջ, իւր անունն և իւր սիրասուն զաւակաց, իւր կորուսած մանչ զաւակաց յիշատակն անմահացնելու համար բան մը ծրագրելու, որոշելու, կարգադրելու ժամանակ չունեցած· Արդարեւ եզակա՛ն դժբախտութիւն· Անկարելի է չզգածուիլ մեծութեամբ այն սգոյն որով այսօր համակեալ են Ներսեսեան կրկին այրիք, Օրիորդ Ներսեսեան, և միւս երեք դստերք, փեսայք և խնամիք հանգուցեալ Գրիգոր էֆէնտիի Ներսեսեան·

Նիւթապէս անդարձ անդարմանելի, բայց բարոյապէս ալ անդարմանելի՞ է միթէ ազէտքը· Ներսեսեան անունն օրինապէս չիջած, բայց միթէ բարոյապէս և ընկերականապէս ալ սպառասպուռ չիջանելո՞ դատապարտեալ է· Բաւն վչտին մէջ զոր հայ ընկերութիւնը կը զգայ ի տես և ի լուր այս յայսրդական գժբախտութեանց, մխիթարութիւն մը չէ՞ միթէ լսել թէ հանգուցեալ Գրիգոր էֆէնտի Ներսեսեան թողած է երեւելի հարստութիւն մը, որ օրինական ժառանգորդք բարեբախտապէս արդէն իսկ բարեկեցիկ վիճակի տէր գոլով, այնպէս որ մի քանի հազար ոսկի աւելի կամ պակաս տարբերութիւն չըներ իրենց համար, պիտի յօժարին՝ ամենքը մէկ մէկ մաս Ազգին թողլով իրենց ժառանգութեան բաժնէն՝ յաւերժացնել Ներսեսեան յիշատակն և անունն այն ծերունւոյն որուն այնքան պարտական են զանազան տեսակէտներով· Ի բոլոր սրտէ կը գովենք այս խորհուրդ ու մտադրութիւն, և յոգուտ Ազգին և ի պատիւ Ներսեսեան գերդաստանին կը մաղթենք որ ընդ փոյթ իրագործուի· Մարդասիրական կամ կրթական ուրոյն հաստատութիւն մը կազմել Ներսեսեան անուամբ, կամ Ազգ· Հիւանդանոցի մէկ մասին վերաշինութեան նպաստել՝ յարկ մը կամարաձ մը նուիրելով Ներսեսեան անուան, կամ Խասգիւղի համանուն Վարժարանը վերաշինել, նիւթական ու բարոյական աւերեալ վիճակէն վերականգնելով, և իւր կրած մեծաշուք անուան արժանի հանդիսացնելով, կամ գաւառացի բանուորաց և պանդխտաց վիճակին բարելաւութեան համար դրամագլուխ մը սահմանել, և ուրիշ հազար ու մէկ ազգային պէտքեր որք կրնան յիշուիլ, և որոց դոհացման սատարելով, ազնուախոհ ժառանգորդք Ներսեսեան Գրիգոր էֆ·ի՝ թէ՛ իրենք պիտի փառաւորին և թէ իրենց հանգուցեալ պետին անունը պիտի անմահացնեն Ազգին մէջ· Աւելի չենք ծանրանար այսպիսի փափուկ խնդրոյ մը վրայ, քաջ գիտնալով թէ այն Տիկնայք և Տեարք որոց կ'ակնարկենք՝ ամենքն ալ ընտիր դաստիարակութեամբ օժտեալ օգտակար և պատուաբեր անդամներ Ազգին՝ ուրիշ լսելու պէտք չունին ինչ որ կը վերաբերի Ազգի օգտին և Ներսեսեան գերդաստանի պատուոյն և համբաւոյն· Անոնց միտքն և սիրտը գրաւող զգաղեցնող առաջին բանն այս պահուս իրենց դառն վիշտն է ի հարկէ, յորում՝ ամենքս ալ վշտակից ենք իրենց· Եւ երբ այս անդիմադրելի զգացման առաջին թափն անցնի, երբ կարգը դայ մեծ ժառանգութեան մը հաշիւները կարգադրելու, տարակոյս չունինք թէ ժառանգորդք և ժառանգուհիք ինքնաբերաբար պիտի յօժարին իրագործել գովելի մտադրութիւնն որ մեր ականջին կը հասնի, և որոյ լուրն անդամ անտարակոյս ենք թէ խնդութեամբ պիտի ընուի մեր ընթերցողաց և ընթերցուհեաց և համայն ազգասիրաց ու մարդասիրաց սիրտերը·

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԴԷՊԲԵՐՆ Ի ՖՐԱՆՍԱ.

ԴԱՏԱՍՏԱՆ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՇԱՀԱԳԻՏՈՒԹԵՒՆ

Կը շարունակենք հակիրճ տեղեկութիւն մը տալ Մեծապաց Ընկերութեան և Բոնթուան ա'էսքանթի վարիչներուն հարցաքննութեան վրայ·

Ի պատասխանի նախագահին հարցմանց, Պ· Փուպէ հետեւեալ յայտարարութիւններն ըրաւ·

Պ· Ժ···ա՛ռ· —Դեր նախագահ էի Պ·ն· Դը Փոլի Դրամատան, որ՝ ինձ պէս՝ փոխառուած էր Մեծապաց խմբակին· Անհրաժեշտ էր որ իմ Դրամատունս ներկայացուցիչ ունենար Մեծապաց Ընկերութեան Վարչական Խորհրդին մէջ· Այս պատճառաւ անդամակցեցայ· Գիտէիք թէ անգլիական շահագրգռութիւնը կը հարուածէր Մեծապաց Ընկերութիւնը· Վատահ էինք Պ· Սքքրէթանի ձեռնարկին օգտակարութեան· Բայց գործին մէջմտնելու իրաւունք չունէինք· քանի որ իրրեւ պարզ փոխատու կը մասնակցէինք·

Այս պահուս (1888 յունիս) Բոնթուան 113 միլիոն ֆր· փոխ տուած էր առ Պ· Սքքրէթան· Բոնթուանի Վարչական Խորհրդոյ անդամներէն Պ· Սիէկֆրիէտ, ահարեկեալ այս յայտարարութեան առջեւ զոր վերջին ժամուն կ'ըներ անօրէն Պ· Ցանֆէա-Ռոշաս, հրաժարեցաւ·

Նախ· —Ի՞նչ երաշխաւորութիւն ունէիք այս 113 միլիոնին դէմ·

Պ· Սքէրէթան· —Մեր պղինձն·

Նախ· —Այդ պղինձի չեղջակոյտին էր որ 1888 ին երեւակայական արժէք մը վերագրեցիք՝ Ընկերութեան վիճակը բարեկեցիկ ցուցնելու և մուացածին շահաբաժին մը տալու համար Մեծապաց Ընկերութեան բաժնետէրերուց·

Պ· Սքէր· —Բայց պղինձը միշտ արժէք մ'ունի՞·

Նախ· —Ի վերջ 1888ի· կացութիւնն յոյժ տագնապալից էր· Պ· Ցանֆէա-Ռոշաս կը սպառնար դադրեցնել վճարումներն· Յայնժամ Պ· Փուպէ դրկուեցաւ Լոնտոն՝ անգլիական Մեծապէ Ընկերութեան եւ դարձնելու պղինձի ահագին դէզերը, զորս չէիք կրնար ծախել·

Պ· Ժ···ա՛ռ· —Լոնտոն գացի ո՛չ թէ յուսահատական փորձ մ'ընելու այլ անգլ· և ֆրանսական հրապարակաց միջեւ ներդաշնակ համաձայնութիւն մը գոյացնելու· Անգլ· Ընկերակցութիւնն, երկուց երկրաց ներկայացուցիչներէն կազմեալ, պիտի ստանձնէր մեր պարտաւորութիւնները, բայց մեր Ընկերութեան պիտի թողուր մեր վաճառականութեան պէտք եղած պղինձը· Բայց Պ· Տանֆիէա Ռոշասի ինքնասպանութիւնն, 1889 յունիս 5 ին խորտակելով զԲոնթուան, կասեցուց մեր բանակցութիւնները·

Նախ·—Ի՞նչպէս Պ· Տանֆիէա-Ռոշաս կարող կը լինի Բոնթուանն այսչափ դրամ փոխ տալ առանց իմացնելու Խորհրդին· Բոնթուանի Կանոնագիրքը կ'արգիլու երկար պայմանաժամերով փոխառութիւններն· Ի՞նչպէս Պ· Տ··Ռոշաս 900 միլիոն ֆր·ի չափ, գրեթէ միլիառի մը չափ գործ կ'ընէ Պ· Սքքրէթանի հետ՝ եռամեայ պայմանաժամով· Բայց ասոնք, Բոնթուան հաստատ երաշխաւորութեան կամ գրաւի փոխարէն պարտի փոխ տալ· Դուք, Պ· Հէնց, առանձնապէս Վարչ· Խորհրդոյ, ի՞նչպէս կը լինի որ Խորհրդին բան չէք ըսեր Պ· Տ··Ռոշասի գործողութեանց վրայ,

Պ· Հէնց·—Ե՞ս, բայց ե՛ս իսկ տեղեկութիւն չունէի· Լրագրերէն իմացայ· (Ընդհանուր զարմանք·)

Նախ·—Ո՞վ է այդ, Բոնթուան ա'էսքանթի Վարչ· Խորհրդոյ առանձնա՞ն է այդպէս խօսողը·

Պ· Հէնց· (Քիչ մը ամօթահար)·— Մեծապաց գործն իրրեւ պարզապէս Անուկի գործ կը նկատուէր·

Նախ·—Որուն ձեր սառագրութիւնը կուտայիք առանց հարցուցնել փնտռելու թէ ինչ կ'ընէր ձեր Տնօրէնն անօրէն·

Պ· Հէնց·—Սառագրութիւն· Բայց ընտրագրութիւնը Պ· Տանֆիէա-Ռոշասինն էր երբ ճշմարտութիւնն իմացայ, կրցածս չարի Բոնթուան ազատելու·

Նախ·—Որ այս պահուս 117 միլիոն ֆր· կը պարտէր, Պ· Սքքրէթանի փոխ տրուած միլիոնները·

Պ· Հէնց· —Բայց Բոնթուանի բանը գործն ալ դրամ փոխ տալ չէ՞ միթէ· Ի՞նչ բանի համար եղած է արդէն· Կը խոստովանիմ թէ սխալեցանք չմերժելով Պ· Տանֆիէանի տարքն· յետ հրաժարման Պ· Սիէկֆրիէտի· Ես իսկ կ'ուզէի հրաժարել· (Ընդհանուր զարմանք·) բայց նուիրական պարտաւորութիւն մը զիս վար կը գնէր երբ փոնգի մէջ էր գործն· Եւ արդէն Պ· Տանֆիէանի ինքնասպանութիւնն է որ խանգարեց բոլոր գործն· Աւանդ գրուած բոլոր դրամք մէկ օրէն ետ առնուեցան· Ասանկ բան բնաւ չէր պատահած·

Նախ· —Բարեբախտապէս, ժամանակին երմտական նախաբարին կորսուալի միջամտութեամբ, Ֆրանսայի Դրամատունն օգնութեան հասաւ, և աւանդատուց դրամք ետ կրցան տրուիլ·

• •

Յաջորդ նստին դատարանը լսեց մանագէտ հաշուեքննիչներու վկայութիւնը· Պ· Ֆլոռի յայտարարեց թէ Մեծապաց Ընկերութեան 1888ին բաշխած շահաբաժինք կեղծ էին, մարդ խաբելու համար միայն· Հաշուեկշռին մէջ ցոյց տրուած պղինձի մթերքը նշանակած էր ո՛չ թէ ճշմարիտ գնովն այլ մուացածին գնով մը ուր պղինձն հասած էր պահ մը՝ Պ· Սքքրէթանի մեքենայութեամբ· Նմանապէս կեղծ էին Մեծապաց Ընկերութեան անխորհրդաւոր դրամ փոխ տուող Բանկիտաւորի հաշուեկշիռք· Պ· Ֆլոռի, ի պատասխան նախագահին հարցման, կը հաստատէ թէ Բանկիտաւորի կարծանման պատճառն եղաւ Մեծապաց վրայ շահագրգռութիւնը·

Բանկիտաւորի հաշուեյարդար Պ· Մոռաս կը յիշեցնէ թէ բաց ի Պ· Հէնչէ Բանկիտաւորի Վարչ· Խորհրդոյ անդամէ դատարանի առջեւ պատասխանատուութենէ զերծ մնացած են՝ իրենց քսակէն քսանեկու միլիոն ֆր· վճարելով բաժնետէրերուց· Մեծ յանցաւորն եղաւ Պ· Տանֆիէա-Ռոշաս, որ ··· իւր Վարչ· Խորհրդոյն առջեւ, մինչեւ ցյետին վարկեան ծածկելով Պ· Սքքրէթանի հետ ստանձնած պարտակառութիւնները· Ձեռնարկութիւնն արդէն իսկ դատապարտեալ է· Երբ պղինձին երեւակայական գներու բարձրանալը տեսան, գնորդք դադարեցուցին կազմելու չդնելու համար, կամ անհրաժեշտ պէտք եղած քանակութեամբ եւեթ դնելու, և Ընկերութիւնն հարկադրեցաւ իւր պղինձէ ամուլ լեռները գրաւի դնել՝ դրամ փոխ առնելու համար· Պ· Տանֆիէանի ինքնասպանութիւնն ահարեկելով հասարակութիւնը, փութացուց անխուսափելի ազէտը· Որպէս զի Պ· Սքքրէթանի խորհուրդն յաջողէր, պէտք էր զի հոգագնդիս բոլոր մակերեւոյթին վրայ պղինձի նոր հանքեր բանան անկարելի դառնար·

Հաշուեյարդար Պ· Մանչիքուռ ևս կը հաստատէ թէ երբ հասարակութիւնն իւր դրամն ետ առնու եկաւ, Բոնթուանն 175 միլիոն ֆր· բաց ունէր· Բոնթուանի հաշուեկշիռք կեղծ էին· Մեծապաց Ընկերութեան փոխ տրուած մեծամեծ գումարները ցոյց չէին տար·

Մեծապաց Ընկերութեան հաշուեյարդար Պ· Լբվասէօռ ևս խնդրոյն պատմութիւնն ընելով, հետաքրքրաշարժ պարագայ մը կը յայտնէ·—Իբրեւ արհեստական ձեռնարկ, իբրեւ պղնձագործութիւն, իբրեւ վաճառականութիւն պղնձի, նախկին Սքքրէթան ընկերութիւնը կայ ու կը գործէ, և շահաւոր գործ մ'է· Այս տարի 100ին 6–7 շահաբաժին պիտի տայ· Երբ այսպէս ազուոր և առողջ գործ մ'ունէին, ի՞նչ տարաբարութեան առջեւ զոր վերջին ժամուն կ'ըներ անօրէն Պ· Ցանֆիէա-Ռոշաս, հրաժարեցաւ·

Նախ· —Ի՞նչ երաշխաւորութիւն ունէիք այս 113 միլիոնին դէմ·

Պ· Սքէրէթան· —Մեր պղինձն·

Նախ· —Բարեբախտապէս, ժամանակին երմտական նախաբարին կորսուալի միջամտութեամբ, Ֆրանսայի Դրամատունն օգնութեան հասաւ, և աւանդատուց դրամք ետ կրցան տրուիլ·

• •

Յաջորդ նստին դատարանը լսեց մանագէտ հաշուեքննիչներու վկայութիւնը· Պ· Ֆլոռի յայտարարեց թէ Մեծապաց Ընկերութեան 1888ին բաշխած շահաբաժինք կեղծ էին, մարդ խաբելու համար միայն· Հաշուեկշռին մէջ ցոյց տրուած պղինձի մթերքը նշանակած էր ո՛չ թէ ճշմարիտ գնովն այլ մուացածին գնով մը ուր պղինձն հասած էր պահ մը՝ Պ· Սքքրէթանի մեքենայութեամբ· Նմանապէս կեղծ էին Մեծապաց Ընկերութեան անխորհրդաւոր դրամ փոխ տուող Բանկիտաւորի հաշուեկշիռք· Պ· Ֆլոռի, ի պատասխան նախագահին հարցման, կը հաստատէ թէ Բանկիտաւորի կարծանման պատճառն եղաւ Մեծապաց վրայ շահագրգռութիւնը·

Բանկիտաւորի հաշուեյարդար Պ· Մոռաս կը յիշեցնէ թէ բաց ի Պ· Հէնչէ Բանկիտաւորի Վարչ· Խորհրդոյ անդամէ դատարանի առջեւ պատասխանատուութենէ զերծ մնացած են՝ իրենց քսակէն քսանեկու միլիոն ֆր· վճարելով բաժնետէրերուց· Մեծ յանցաւորն եղաւ Պ· Տանֆիէա-Ռոշաս, որ ··· իւր Վարչ· Խորհրդոյն առջեւ, մինչեւ ցյետին վարկեան ծածկելով Պ· Սքքրէթանի հետ ստանձնած պարտակառութիւնները· Ձեռնարկութիւնն արդէն իսկ դատապարտեալ է· Երբ պղինձին երեւակայական գներու բարձրանալը տեսան, գնորդք դադարեցուցին կազմելն չդնելու համար, կամ անհրաժեշտ պէտք եղած քանակութեամբ եւեթ դնելու, և Ընկերութիւնն հարկադրեցաւ իւր պղինձէ ամուլ լեռները գրաւի դնել՝ դրամ փոխ առնելու համար· Պ· Տանֆիէանի ինքնասպանութիւնն ահարեկելով հասարակութիւնը, փութացուց անխուսափելի ազէտը· Որպէս զի Պ· Սքքրէթանի խորհուրդն յաջողէր, պէտք էր զի հոգագնդիս բոլոր մակերեւոյթին վրայ պղինձի նոր հանքեր բանալն անկարելի դառնար·

Հաշուեյարդար Պ· Մանչիքուռ ևս կը հաստատէ թէ երբ հասարակութիւնն իւր դրամն ետ առնու եկաւ, Բոնթուանն 175 միլիոն ֆր· բաց ունէր· Բոնթուանի հաշուեկշիռք կեղծ էին· Մեծապաց Ընկերութեան փոխ տրուած մեծամեծ գումարները ցոյց չէին տար·

Մեծապաց Ընկերութեան հաշուեյարդար Պ· Լբվասէօռ ևս խնդրոյն պատմութիւնն ընելով, հետաքրքրաշարժ պարագայ մը կը յայտնէ·—Իբրեւ արհեստական ձեռնարկ, իբրեւ պղնձագործութիւն, իբրեւ վաճառականութիւն պղնձի, նախկին Սքքրէթան ընկերութիւնը կայ ու կը գործէ, և շահաւոր գործ մ'է· Այս տարի 100ին 6–7 շահաբաժին պիտի տայ· Երբ այսպէս ազուոր և առողջ գործ մ'ունէին, ի՞նչ խանգարեց բոլոր գործն· Աւանդ գրուած բոլոր դրամք մէկ օրէն ետ առնուեցան· Ասանկ բան բնաւ չէր պատահած·

Նախ· —Բարեբախտապէս, ժամանակին երմտական նախաբարին կորսուալի միջամտութեամբ, Ֆրանսայի Դրամատունն օգնութեան հասաւ, և աւանդատուց դրամք ետ կրցան տրուիլ·

• •

Յաջորդ նստին դատարանը լսեց մանագէտ հաշուեքննիչներու վկայութիւնը· Պ· Ֆլոռի յայտարարեց թէ Մեծապաց Ընկերութեան 1888ին բաշխած շահաբաժինք կեղծ էին, մարդ խաբելու համար միայն· Հաշուեկշռին մէջ ցոյց տրուած պղինձի մթերքը նշանակած էր ո՛չ թէ ճշմարիտ գնովն այլ մուացածին գնով մը ուր պղինձն հասած էր պահ մը՝ Պ· Սքքրէթանի մեքենայութեամբ· Նմանապէս կեղծ էին Մեծապաց Ընկերութեան անխորհրդաւոր դրամ փոխ տուող Բանկիտաւորի հաշուեկշիռք· Պ· Ֆլոռի, ի պատասխան նախագահին հարցման, կը հաստատէ թէ Բանկիտաւորի կարծանման պատճառն եղաւ Մեծապաց վրայ շահագրգռութիւնը·

Բանկիտաւորի

խաստէին։ Պ. Քրիսպի կը յարէ թէ Մայիս 1ի գործաւորական տօնին առթիւ Իտալիա նուազ յուզուած էր քան ուրիշ երկիրներ։ (Թ-յէ)

—Ժէրոմ Նափոլէոն իշխան ծաղուառաւարկայ եղաւ վերջին, բազմօրեայ թատերախաղի մը դէմ որ ի մեծոյ պիտի ներկայացուի, և որոյ Նիւթն է Նափոլէոնի Առաջնոյ ամուսնալուծութիւնն։ Իւր նախորդ բողոքն ալ, ինչպէս կը յիշուի, Պ. Քառնոյի դէմ ուղղեալ էր, յԱյաչիո Նափոլէոն Պոնափարթի ծնած առնն այցելուն համար։

—Մայիս 6ին, Փարիզեան Արուեստահանդիսին առաջին տարեդարձին առթիւ, շքեղ հանդէս մը տեղի ունեցաւ, առաջնորդութեամբ Պ. Պէրժէի և Պ. Ալֆանի, որք ապա ներկայանալով Պ. Քառնոյի, շնորհակալեցան ուղերձ մը մատուցին Հանրապետութեան Նախագահին՝ իւր հոգս ազգակցութեան համար, որով անցեալ տարւոյ Արուեստահանդէսն ազգային յաջողութիւն մ'եղած է Ֆրանսայի համար։ «Աստուած նորէն տայ, նորէն խնդացնէ», պատասխանած պիտի լինի Պ. Քառնօ։ Նոյն առթիւ ուրիշ հանդէս Բազմարուեստեան Վարժարանին մէջ, ուր ներկայ էին Պ. Քառնօ և նախարարք։ Աշակերտք բակը զարդարած էին սուրերով, թնդանօթներով և դրօշներով, որովք ծաղիկներ, ծաղկամաններ, խաչեր և ատաղձ ձեւացուցեր էին։

—Ի Տուպիցա (Գուլկարիա) Զոլա Միլովանովա անուն յոյժ գեղանի օրիորդը գրեց քաղաքապետին թէ իգական հագուստք չեն յարմարիր իւր բուն տեսին։ Բժշկական քննութիւն մը իրողութիւնն հաստատեց։ Եպիսկոպոսը փութաց վերոյն մերկել զինք, Պ. Կոստանդին Միլովանով անուամբ, և պատերազմական նախարարն իշխանական պահակ զօրաց մէջ զինուոր կարգեց զնա։

—Ի Սոֆիա Ս. Բրալի մայր-եկեղեցւոյն շուրջ գեղին մը պեղուած պահուն երեւան եկաւ հոմէական ջուրի մը, մարդու բարձրութեամբ, հողին մէջ հինգ մէթրօ խորութեամբ չինուած։

—Աւստրիոյ Երեսփ. Ժողովը քուէարկեց այն օրինագիծն որուն համեմատ կառավարութիւնը կ'արտօնուի մինչեւ տարւոյս վերջն առժամապէս կարգադրելու Աւստրիոյ ռաւերտական յարաբերութիւնները Թուրքիոյ, Եգիպտոսի և Գուլկարիոյ հետ։

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱՒԷՐ

ԱՌ ԱԶԳ. ԵՐԵՍԷՓՈՒԱՆՍ

Ազգային ժողովոյ ժէ նիստը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Ուրբաթ, 4 մայիս, ի Խորհրդարան Ղայաթիոյ։

Առեւանը պիտի բացուի ժամ 6ին և փակուի 9ին։

Կը հրաւիրուիք Ազգային Երեսփոխանները որ հաճին ներկայ գտնուիլ։

Մնամք ազօթարար

ՊԱՏՐԻԱՐՔ Կ. ՊՈԼՍՈՅ

ԽՈՐԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

1 մայիս 1890

ՕՐԱԿԱՐԳ

Ա. Մրագիր Ներքին Կանոնագրի Ազգային Ժողովոյ (Շարունակութիւն ջնջեալ-նոյնութիւն)։

Բ. Տեղեկագիր Քննիչ Յանձնաժողովոյ ի վերայ Ելմտացոյցի 1888-89 և 1889-90 ամաց։ (Շարունակութիւն ջնջեալ-նոյնութիւն)։

Գ. Կրթական խնդիր (Անցեալ-նոյնութիւն Պէրպէրեան Բ. Եպիսկոպոսի)։

Դ. Փակումն Ազգային Ժողովոյ շրջանի 1889-90 ամի։

Ատենադպիր

Մ. Ց. ՄԷԼԻՔԵԱՆ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԶՄԻՒՌՆԻՈՅ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Աժան. Ս. Պատրիարք Հայրը պաշտօնագրով մը, ծանոյց Պատրիարքական Փոխանորդ Դեր-Ներսէս Ծ. Վարդապետ Ասլանեանի թէ Զմիւռնիոյ դաւառական ժողովոյն կողմէ վիճակին առաջնորդ ընտրուած է եւ թէ կեդր. Վարչութեան խառն ժողովը վաւերացուցած է այդ ընտրութիւնը։

Դեր-Ներսէս Ծ. Վարդապետ, ի պատասխանի Ս. Պատրիարք Հօր պաշտօնագրոյն, բացարձակապէս հրաժարած է Զմիւռնիոյ առաջնորդութեան պաշտօնէն, շնորհակալութիւն յայտնելով հանդերձ Զմիւռնիոյ դաւառական ժողովին, որ իւր ազատ քուէներով պատուած էր զինքը։ Ն. Դեր-Ներսէսեան իւր հրաժարագրոյն մէջ կ'ըսէ թէ Զմիւռնիոյ առաջնորդութեան պաշտօնն արժանաւորագոյն եկեղեցականի մը թողլով, ինք կը փափաքի Փոխանորդութեան պաշտօնին մէջ ծառայել ազգին։

Իզմիրեանց Կտակի Ճեպարան յանձնաժողովին այս տարի երեք երկասիրութիւնք ներկայացուած են, որք են Խորենացիի աշխարհաբար թարգմանութիւնն, աշխատասիրութիւն Արժ. Խորէն Վարդապետ Ստեփանեի 1889. Ընդարձակ հայերէն-նոյնութիւն, աշխատասիրութիւն Խ. Բ. Վահունիի 1888 և Անէր Դպրոցական բ հայ- և Աստուածաշունչ, աշխատասիրութիւն Արժ. Վահան վարդապետ Պարտիզակցւոյ, 1890։

Յանձնաժողովն իւր երկուշաբթի աւուր նստին մէջ աչք անցուց առաջին երկու երկասիրութեանց մասին քննչաց կողմէ տրուած տեղեկագրերն և երրորդն ալ յանձնեց քննութեան։

11ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԴՊՐՈՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Մայիսի 1 ը պայծառ օր մըն էր երեկ, գարնանային զուարթ լոյսի յորդառատութեամբ, որ ամէն կողմ ծիծաղ ու ինծիլ կը սփռէր։ ու Դպրոցասէր Տիկնանց Ընկերութեան հաստատման տասն և մէկերորդ տարեդարձն, որ տեղի ունեցաւ երեկ Գում գաբուի դրսի Ս. Յարութիւն եկեղեցւոյն պարտիզին մէջ, մթնոլորտին զուարթութիւնն ու պայծառութիւնն զդացած էր դոգցես։

Հանդէսին կը նախագահէր Դեր. Խորէն արքեպիսկոպոս Նար-Պէյ, իր շուրջն ունենալով Պատրիարքական Դեր. Փոխանորդն, Արժ. Վահան վարդապետ Յակոբեան, Արժ. Յովհաննէս վարդապետ Արշարունի, Արժ. Տաճատ վարդապետ Ասկանեան։ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան անդամուհիք ներկայ էին գրեթէ ամբողջութեամբ։ Պարտէզին մէջ լցուած էին բազմաթիւ հաղորդիք, մեծ մասամբ ծնողներն Դպրոցասէր Տիկնանց վարժարանին աշակերտուհեաց, որք խմբովին հաւաքուած, մայիսի այդ օրը լայնասփիւռ ծաղկեփունջի մը երեւոյթը կընծայէին։

Հանդէսն, իր պարզութեանը մէջ կարի հաճոյական եղաւ։ Զանազան արտասանութիւններ ըրին աշակերտուհիները մեծ յաջողութեամբ, և իրենցմէ մին այս տարեդարձի հանդիսին առթիւ ատենաբանութիւն մը կարդաց օր սանուհիներու երախտագիտական զգացումները կը յայտնէր առ ընկերութիւնն։

Պ. Յարութիւն Սինանեանի նուագախումբը՝ նուագ ահանդիսի մը կերպարանքը տուաւ այս դպրոցական հանդիսին։ Նուագախումբն ընտիր կատարներ նուագեց հանդիսին բովանդակ տեւողութեան մէջոցին, մասնաւորապէս իր անդամակիցներէն Պ. Բէրբիս Կաէթոյի մէկ ընտիր նուագը, Ֆանթազիա օրիորդ, որ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան նուիրեալ է և որ ներկայից խնդրանօք երկիցս նուագուեցաւ։ Դպրոցասէր Տիկնանց վարժարանին աշակերտուհիներէն Օր. Արաքսի Գամկէր և Օր. Եւգինէ Դերձակեան գաշնամուրի վրայ երկու կատարներ նուագեցին յաջողագոյն իրենց դասատուին Պ. Բէրբիս Կաէթոյի հետ որ սրինգով կ'ընկերակցէր իրենց։ Ազատուութիւնը խիստ լաւ էր և շնորհաւորութիւնք չպակսեցան թէ՛ աշակերտուհեաց և թէ՛ իրենց ճարտար դասատուին։ Հանդիսականներէն Օր. Եւգինէ Թազուրեան եւս գեղեցիկ կտոր մը նուագեց դաշնամուրի վրայ ընկերակցութեամբ Պ. Կաէթոյի։ Պ. Սինանեանի խումբը շնորհակալեաց արժանի է այն գործակցութեան համար զոր այսպէս անձնուիրաբար կատար հանդիսին։

Հանդիսին վերջանալուն մօտ, Բ. Դուրգէնն Էֆէնտի ոտքի ելլելով ատենաբանութիւն մը ըրաւ, ի վերջ հանելով այն իրական ծառայութիւնները զոր Դպրոցասէր Տիկնանց ընկերութիւնը կը մատուցանէ ազգային կրթութեան գործին։

Դեր. Խորէն արքեպիսկոպոս եւս խօսեցաւ ընկերութեան բարձր նպատակին վրայ, և այն անվհատ յարատեւութեան նկատմամբ որով ընկերութիւնը, առ ոչ ինչ դրելով մէկ քանի նախանձաբեկ հոգիներու սին քննադատութիւնները, տասն և մէկ տարիէ վեր կը շարունակէ իւր նուիրական պաշտօնը։

Յաւարտ հանդիսին, շաքար բաշխուեցաւ հանդիսականաց։ Ներկայք մեկնեցան հեզգհեզ, եւ երկու ժամ յետոյ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան անդամուհիները, վարժարանին բոլոր աշակերտուհեաց մէջ, շրջագաւով կ'երթային յետիզուլէ, անդ շարունակելու մայիսեան այս հանդէսը, մարդերու վրայ և ծաղիկներու մէջ։

ԱԶԳ

Պատաւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ վագիէն նոյն Թաղի Բիլիսէ փողոցի մէջ 100 կանգուն գեամի վրայ շինուած մէկ փայտաշէն տուն, որ ունի 3 սենեակ 2 խոհանոց, 1 ջրհոր և մէկ մահճէն, մանրելով մեացած ըլլալով, Խորհուրդս ի վաճառ հանած և ամուրգի դրած է։

Գնել փափաքողները կը հրաւիրուին ի Թաղ. Խորհրդարան Պատաւ ի բանակցութիւն։

Ի դիմաց Թաղ. Խորհրդոյ

Ատենադպիր	Ատենապետ
Ց. ԱՐԻՊՍԱՆ	ՆԵՐՍԷՍ ԵՐԿՑԵԱՆ
21 ապրիլ 1890	3—4
Պատաւ	471

Ռ.-Ա, աշխատասիրութիւն Արժ. Վահան վարդապետ Պարտիզակցւոյ, 1890։

Յանձնաժողովն իւր երկուշաբթի աւուր նստին մէջ աչք անցուց առաջին երկու երկասիրութեանց մասին քննչաց կողմէ տրուած տեղեկագրերն և երրորդն ալ յանձնեց քննութեան։

11ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԴՊՐՈՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Մայիսի 1 ը պայծառ օր մըն էր երեկ, գարնանային զուարթ լոյսի յորդառատութեամբ, որ ամէն կողմ ծիծաղ ու ինծիլ կը սփռէր։ ու Դպրոցասէր Տիկնանց Ընկերութեան հաստատման տասն և մէկերորդ տարեդարձն, որ տեղի ունեցաւ երեկ Գում գաբուի դրսի Ս. Յարութիւն եկեղեցւոյն պարտիզին մէջ, մթնոլորտին զուարթութիւնն ու պայծառութիւնն զդացած էր դոգցես։

Հանդէսին կը նախագահէր Դեր. Խորէն արքեպիսկոպոս Նար-Պէյ, իր շուրջն ունենալով Պատրիարքական Դեր. Փոխանորդն, Արժ. Վահան վարդապետ Յակոբեան, Արժ. Յովհաննէս վարդապետ Արշարունի, Արժ. Տաճատ վարդապետ Ասկանեան։ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան անդամուհիք ներկայ էին գրեթէ ամբողջութեամբ։ Պարտէզին մէջ լցուած էին բազմաթիւ հաղորդիք, մեծ մասամբ ծնողներն Դպրոցասէր Տիկնանց վարժարանին աշակերտուհեաց, որք խմբովին հաւաքուած, մայիսի այդ օրը լայնասփիւռ ծաղկեփունջի մը երեւոյթը կընծայէին։

Հանդէսն, իր պարզութեանը մէջ կարի հաճոյական եղաւ։ Զանազան արտասանութիւններ ըրին աշակերտուհիները մեծ յաջողութեամբ, և իրենցմէ մին այս տարեդարձի հանդիսին առթիւ ատենաբանութիւն մը կարդաց օր սանուհիներու երախտագիտական զգացումները կը յայտնէր առ ընկերութիւնն։

Պ. Յարութիւն Սինանեանի նուագախումբը՝ նուագ ահանդիսի մը կերպարանքը տուաւ այս դպրոցական հանդիսին։ Նուագախումբն ընտիր կատարներ նուագեց հանդիսին բովանդակ տեւողութեան մէջոցին, մասնաւորապէս իր անդամակիցներէն Պ. Բէրբիս Կաէթոյի մէկ ընտիր նուագը, Ֆանթազիա օրիորդ, որ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան նուիրեալ է և որ ներկայից խնդրանօք երկիցս նուագուեցաւ։ Դպրոցասէր Տիկնանց վարժարանին աշակերտուհիներէն Օր. Արաքսի Գամկէր և Օր. Եւգինէ Դերձակեան գաշնամուրի վրայ երկու կատարներ նուագեցին յաջողագոյն իրենց դասատուին Պ. Բէրբիս Կաէթոյի հետ որ սրինգով կ'ընկերակցէր իրենց։ Ազատուութիւնը խիստ լաւ էր և շնորհաւորութիւնք չպակսեցան թէ՛ աշակերտուհեաց և թէ՛ իրենց ճարտար դասատուին։ Հանդիսականներէն Օր. Եւգինէ Թազուրեան եւս գեղեցիկ կտոր մը նուագեց դաշնամուրի վրայ ընկերակցութեամբ Պ. Կաէթոյի։ Պ. Սինանեանի խումբը շնորհակալեաց արժանի է այն գործակցութեան համար զոր այսպէս անձնուիրաբար կատար հանդիսին։

Հանդիսին վերջանալուն մօտ, Բ. Դուրգէնն Էֆէնտի ոտքի ելլելով ատենաբանութիւն մը ըրաւ, ի վերջ հանելով այն իրական ծառայութիւնները զոր Դպրոցասէր Տիկնանց ընկերութիւնը կը մատուցանէ ազգային կրթութեան գործին։

Դեր. Խորէն արքեպիսկոպոս եւս խօսեցաւ ընկերութեան բարձր նպատակին վրայ, և այն անվհատ յարատեւութեան նկատմամբ որով ընկերութիւնը, առ ոչ ինչ դրելով մէկ քանի նախանձաբեկ հոգիներու սին քննադատութիւնները, տասն և մէկ տարիէ վեր կը շարունակէ իւր նուիրական պաշտօնը։

Յաւարտ հանդիսին, շաքար բաշխուեցաւ հանդիսականաց։ Ներկայք մեկնեցան հեզգհեզ, եւ երկու ժամ յետոյ Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան անդամուհիները, վարժարանին բոլոր աշակերտուհեաց մէջ, շրջագաւով կ'երթային յետիզուլէ, անդ շարունակելու մայիսեան այս հանդէսը, մարդերու վրայ և ծաղիկներու մէջ։

ԱԶԳ

Պատաւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ վագիէն նոյն Թաղի Բիլիսէ փողոցի մէջ 100 կանգուն գեամի վրայ շինուած մէկ փայտաշէն տուն, որ ունի 3 սենեակ 2 խոհանոց, 1 ջրհոր և մէկ մահճէն, մանրելով մեացած ըլլալով, Խորհուրդս ի վաճառ հանած և ամուրգի դրած է։

Գնել փափաքողները կը հրաւիրուին ի Թաղ. Խորհրդարան Պատաւ ի բանակցութիւն։

Ի դիմաց Թաղ. Խորհրդոյ

Ատենադպիր	Ատենապետ
Ց. ԱՐԻՊՍԱՆ	ՆԵՐՍԷՍ ԵՐԿՑԵԱՆ
21 ապրիլ 1890	3—4
Պատաւ	471

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՕՆԱԳԱՆԵՐՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՊԱՏՈՒԱՆՇԱՆՔ

Սեբաստիոյ Դոյկէրի գաւառակին գայմագամ անուանեցաւ Բէշիտ պէյ, գայմագամ Կիւրինի։

Նոյն նահանգի Կիւրին գաւառակին գայմագամ անուանեցաւ Էմմէր Սապրի պէյ, նախորդ գայմագամ Հոզայի։

Եէմենի Հարբաղ գաւառակին գայմագամ անուանեցաւ Վէյսատին Էֆէնտի, գայմագամ Պաճիլի։

Նոյն նահանգի Պաճիլ գաւառակին գայմագամ անուանեցաւ Թէվֆիք Էֆէնտի, գայմագամ Հարբաղի։

—

Այլ և այլ կարգի պատուանշանք տրուեցան Կրէտէի զօրաց բարձրաստիճան սպայից։

—

ՊԱՏՐԱՄ

Յարտնի է թէ մայրաքաղաքիս մէջ Բամազան ամիսը կիրակի օրէն սկսաւ, Շապան ամսոյ երեսուն օրն ամբողջացած նկատուելով։

Արդ, Այազնի Նահանգին Շէրիի գատարանին կողմէ Շէյխ-իլ-Իսլամի Փուռը ղրկուած վճռագիր մը կը հաստատէ թէ Բամազան ամիսը չաբաթ օրէն սկսած է Զմիւռնիոյ մէջ, նոյն օրը տեսնուած ըլլալով լուսնոյ մահիկը։

Այս վճռագրոյն վրայ Պոլսոյ Դատաւորն եւս իւր կողմէ վճռագիր մը պատրաստած է, որ երեկ իրիկուն մատուցուեցաւ Վեհ. Սուլթանին։ Ըստ այդ վճռագրոյ, այս իրիկուն Դատարը Կիճէսի է և շաբաթ իրիկուն եթէ լուսնոյ մահիկը տեսնուի՝ կիրակի օրը պիտի սկսի Պայրամի տօնն, իսկ հակառակ պարագային մէջ՝ Բամազան ամիսը կիրակի օրը ամբողջացած նկատուելով, երկուշաբթի օրը պիտի սկսի Պայրամի տօնը։

—

ՅՈՒՆԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ

Կը յիշուի թէ յոյն հաստատութեան ընտրազգաց կողմէ Դատական և կրօնական գործոց Նախարարութեան բողոքագիր մը մի մատուցուած էր ընդդէմ Յունաց Ամենս. Պատրիարքին որ չէր ուզած ի նիստ հրաւիրել Պատրիարքարանի խառն ժողովոյ նորընտիր անդամներէն Պ. Եսայի Վասիլիատէսը, Արդ, Մէնէրէս կը ծանուցանէ թէ Բարձր. Մեծ-Եպարքոսին որոշմամբ՝ այս վէճ լուծուեր է Տ. Դիոնէսիոս Պատրիարքին նպաստաւոր եղանակաւ։

Կրսուի թէ Պ. Վասիլիատիի տեղ եկեղ Տիւնեա Տիմիթրաքի էֆէնտի պիտի ընտրուի։

—

Ի Բ. ԴՈՒՌՆ

Ներքին գործոց Նախարար Վսեմ. Միւնիր փաշա երէկ Բարձր. Մեծ-Եպարքոսին քով դնաց և ինչ ինչ կարեւոր խնդրոց վրայ խորհրդակցեցաւ Ն. Բարձրութեան հետ։

—Դատական Նախարար Վսեմ. Բիզա փաշա և Երմոական Նախարար Վսեմ. Յակոբ փաշա երէկ Առեւտրական ու Հանրօգուտ շինութեանց պաշտօնատունը գնացին և նախարար Վսեմ. Բարի փաշայի հետ մէկ քանի ժամ խորհրդակցութիւններ կատարեցին։

—Մաքսային վերատեսուչ Հասան Ֆէհմի փաշա երէկ Բ. Դուռն երթալով տեսակցեցաւ Բարձր. Մեծ-Եպարքոսին հետ։

—Ռուսական, աւստրիական և ռումանական դեսպանք երէկ Բ. Դուռն երթալով, յաջորդաբար տեսակցեցան Բարձր. Մեծ-Եպարքոսին, Արտաքին գործոց Վսեմ. Նախարարին և Վսեմ. խորհրդականին հետ։

—

ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՔ

Կայս. կառավարութեան և Հայտար-Փաշայի երկաթուղեաց Նախորդ վարչութեան մէջեւ եղած հաշուական խնդիրները քննելու պաշտօն ունեցող յանձնաժողովն երէկ ի նիստ գումարեցաւ Հանրօգուտ շինութեանց պաշտօնատան մէջ, ընդ նախագահութեամբ Մաքսային վերատեսուչ Հասան Ֆէհմի փաշայի և երկարօրէն խորհրդակցեցաւ։

—Թուրքիոյ և Իտալիոյ միջեւ վերանորոգելի առեւտրական դաշնագրոյն համար կազմեալ խառն յանձնաժողովն երէկ եւս ի նիստ գումարեցաւ Խարիճիկէի պաշտօնատան մէջ ընդ նախագահութեամբ Վսեմ. Յարութիւն փաշայի։

—

ՋԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՈՒ ԹԷՄԷԹԻԻ ՏՈՒՐՔ

Երմոական Նախարարութիւնը նկատելով որ կղզիներու զինուորական ու թէմեթիի տուրքը չեն գանձուիր և ամէն տարի իրենց չգանձուած ցոյց կը տրուին, պատճառը հարցուցած է ձեռնհաս իշխանութիւններէն։

—

ԴԵՂԱՐԱՆՔ

Քաղաքային բժշկական ժողովը որոշեր է նոր կանոնագիր մը պատրաստել դեղարանաց համար։ Այս որոշման չարժառիթ եղած է դեղարանաց ոմանց յոռի, եւ երբեմն իսկ վտանգաւոր մատակարարութեան եղանակը, վասն զի չատ անգամ նորավարժ աշակերտներ կը պահուին խանութներուն մէջ և ամենափոքրիկ դեղերու պատրաստութիւնն անոնց կը յանձնուի։ Երբ արկած մը կը պատահի, միշտ չփոթութիւն կը ծագի թէ պատասխանատուութիւնը դեղագիրը տուող բժշկի՞ն թէ զայն պատրաստող դեղարանին կը պատկանի։

—

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՑՑԵԼՈՒԹԻՒՆ

Յունաց Ամեն. Պատրիարքն երկուշաբթի օրը այցելութիւն տալով Դատական և Կրօնական գործոց Նախարար Բիզա փաշային՝ շնորհաւորեց Ն. Վսեմութեան նոր պաշտօնը։

—

ԲԻԼԻ ԼՕԹԻ

Ֆրանսացի ծովային տեղակալ Պ. Վիօ, որ գրական աշխարհին մէջ ծանօթ է Բիլիա Լօթի անուամբ որով կը ստորագրէ իւր գողտրիկ վէպերը, երէկ մայրաքաղաքս հասաւ և Օթէլ ա'Անկլեթէռ իջեւանեցաւ։ Պ. Բիլիա Լօթի Պուքրէշէն կուգայ ուր երկու շաբաթի չափ հիւր եղած է Էլիզապէթ թագուհւոյն՝ Դարմէն Սիլվայի։

—

ՅԱՆԴՈՒԴՆ ԱՒԱԶԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ Ի ԿԷԼԻ ՊՕԼՈՒ

Կէլի Պոլուէն հեռաւեալը կը հաղորդեն առ Սրբազան։

Ապրիլ 17/29, երեքշաբթի, առաւօտեան դէմ, Էմիլէան գիւղի իսլամ ժողովուրդը՝ թէրաֆի ազօթքէն յետոյ կը պատրաստուէր դուրս ելլել մզկիթէն, երբ տասներկու աւազակաց խումբ մը մզկիթին դուռը պաշարելով կը հրամայեն որ ամէն մարդ իւր տեղը կենայ, ապա թէ ոչ դնդակի հարուածներ պիտի տեղան վրանին։ Այս սպառնալեաց վրայ, ո՛չ ոք կը շարժի տեղէն։ Այն ատեն աւազակք կը հրամայեն որ իւրաքանչիւր ոք մի առ մի իրենց առջեւէն անցնի։ այս հրաման եւս գործադրուելով, մզկիթէն ելլողներուն գրպանները կը խուզարկեն և ինչ որ կը գտնեն կ'առնուն։ Վեց աւազակներ հրացաններն վեր բռնած և կրակ ընելու պատրաստ դիրքի մէջ կեցած կ'ըսպասնային։

Այս կողոպուտն աւարտելէ յետոյ, աւազակաց մէն դիւղին երեւելիներէն Ալի աղայի անունը տուաւ, սակայն այդ մարդ թէչան գացած ըլլալով, անոր տեղ որդին հրաւիրեցին և չորս աւազակներ անոր ընկեր տալով, հրամայեցին որ հօրը տունը երթայ և գտնուած բոլոր դրամն յանձնէ։ Այս չահատակութիւնէն յետոյ, աւազակաց խումբը մեկնեցաւ անարգել։

Էմիլհամ իսլամաբնակ գիւղ մըն է, Բաբուտաղի ստորոտը, կէլիպոլուէն 7 ժամ հեռաւորութեամբ։ Կ'ըսուի թէ կէլիպոլուէն թէչան տանող կառուղւոյն վրայ, Էմիլհամի մօտ գտնուող պահականոցին ոստիկան-զինուորք եւս մզկիթը կը գտնուէին աւազակաց յարձակման պահուն։ Բնակչաց մեծագոյն մասը գաղթականներ են, և սակայն աւազակներն ալ գաղթականներ են եղեր։

Քաղաքիս կառավարիչ Հաշմէթ պէյ խիստ հրամաններ տուած է որպէսզի աւազակք ողջ կամ մեռեալ ձերբակալուին։

—

ԱՐԱՐԱԿԱՆ ԵՂԵՐԸ

Ճէբէթէի Պ-հէյէի մէջ կը կարդանք թէ օսմանեան Մէ-թրէբէ և Սէ-ֆէր շոգենաւերը Պասֆիլամանէպէն անդին նաւարկութիւններ կատարելով Մաքրաթի նաւահանգիստն եւս դնացեր են։ Մաքրաթի իմամը՝ Սէյտ իւր կառավարութեան երեւելիներէ կազմեալ պատգամաւորութիւն մը ղրկած է այդ չոգենաւերու հրամանատարին մօտ։ Պատգամաւորք բարի գալուստ մաղթեր են հրամանատարին, յայտնելով այն յարգանքը զոր կը տածեն առ Վեհ. Սուլթանն։ Շոգենաւերուց սպայք և զինուորք ցամաք ելնելով հանակրական ցոյցերով ընդունուեր են տեղւոյն ժողովրդեան կողմէ։

Շոգենաւերն անտի Լինճէ նաւահանգիստը դնացեր և համակրալից ընդունելութիւն մը գտեր են թէ՛ կառավարական պաշտօնէից և թէ՛ ժողովրդեան կողմէ։

—

ՓԻԼԻՊԷԷՆ ԼՈՒՐԵՐ

Գուլկարիոյ արտաքին գործոց Նախարար Պ. Սգրանոքի Փիլիպէ գացեր է ռուս հպատակ Լաչին անուն մարդուն մահուան պարագային վրայ անձամբ քննութիւն մը կատարելու։ Պ. Սէրանոքի 48 ժամէն Սոֆիա դարձեր է։

—Անցեալ ուրբաթ Ֆէրտինանտ իշխանն ու Բլէմանթին իշխանուհին թէրուշլիձայի եկեղեցւոյն մէջ ներկայ գտնուեր են 1876ին մեռնող անձանց համար կատարուած հոգեհանգստեան արարողութեան։

—Արեւ. երկաթուղեաց ընկերութեան հետ գոյացեալ համաձայնութեան մը վրայ՝ երէկուընէ սկսեալ առ օրեայ կառախումբ մը կ'երթեւեկէ Փիլիպէ-Եամպոլուի գծին վրայ։

ԴԱՂԹԱԿԱՆՔ Ի ՍԵԼԱՆԻԿ

Սելանիկէն կը հեռագրեն թէ բազմաթիւ Պոսնա-Հերսէքցի դաղթականք կը հասնին անդ, կայս. կառավարութենէն արտօնութիւն խնդրելով Անատոլու երթալ, իրենց բնակութիւնն այնտեղ հաստատելու համար։

—

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՔ

Բարիզի լրագիրք կը ծանուցանեն թէ Մարսիլիոյ նորաձեւութեանց վաճառականներէն Բաւբալ անուն անձը շահեր է Ռումէլիի երկաթուղեաց վերջին վիճակահանութեան մեծ պարգեւը՝ 600,000 ֆրանք։

—

ՄԱՀԱՑՈՒՑԱԿ

Աւստրիկ վերջին մարտ ամսոյն մայրաքաղաքիս մէջ պատահած մահերու ցուցակը զոր կը քաղենք Սէյհէր շաբաթաթերթէն։

	Այր	Կին	Գումար
Իսլամ	381	378	759
Քրիստոնեայ	189	150	339
Հրեայ	15	19	34
Գումար	585	547	1132

Ասոնցմէ չորսը միայն ծագկի հիւանդութենէ մեռած են, իսկ մեացեալք այլ և այլ հիւանդութիւններէ։

Թաղապետութեան Զ. շրջանակի տեղւոյն Հիւսէյին Ըէմզի պէյ Տէրքոսեան ջրի ընկերութեան հետ կը բանակցի հրդեհներու առեն հարկ եղած ջուրը դիւրաւ հայթայթելու համար։

—Հիմզի սովելոց համար կազմեալ յանձնաժողովն, որոյ յանձնուած էր նաեւ նպաստներ հայթայթել Աքսէրայի հրդեհելոց համար, Քաղաքապետութենէն ուղած է այրած տուներու մէկ ցուցակն։

Քաղաքապետութեան ժողովոյ անդամներէն Անտոն Էֆէնտի, որոյ յանձնուած էր այդ ցուցակի պատրաստութիւնն, իւր պաշտօնն աւարտած ըլլալով, այսօր յանձնաժողովին պիտի յանձնէ այդ ցուցակը։

—Գատարդիպի թաղապետութեան պաշտօնեայք վեց կաթնաժաման ձերբակալած են, որք ջրախառն կաթ կը վաճառէին։ Դիւանայ կաթերը, վաթսուն օխայէ աւելի, Թոփ Թաշի յիսմարանոցը զրկուած և կաթնափաճառք ալ օրինաց ապամադրութեան ենթարկուած են։

—Թուրք աղջկանց արհեստական գիշերօթիկ վարժարանի աշակերտուհեաց ձեռագործները վիճակահանութեան պիտի դրուին ի Բաբաթիզ Գուչ Տիլի։

—Ժողովոյն վարժարանի քննութիւնք կատարուելով, այս տարի քսան և չորս շրջանաւարտք վկայական ստացած են։ Սոքա մարգարէի ծառայող մարտանաւը փոխադրուած են։ Ասոնցմէ զատ ութ շրջանաւարտք եւս վկայական ստացած են իրենց երկրաչափ սակայն, ըստ սովորութեան, տարի մը եւս պիտի գատուին վարժարանին մէջ։

—Էպիրի գերման գաղթականութիւնը փոփոխելով մանակցիլ Պիզմարք իշխանին նուիրելի յիշատակարանի կառուցման, իւր երկու պատուաւոր անդամոց՝ Պ. Պ. Քաալ Պրինքմանի և Բէհզիլրի յանձներ է հանգանակութիւն բանալ և յոժարակամ մասնակցիլ ուզող անձանց նուէրներն ընդունիլ։

—Սամսունէն Լ. Հէրքիւի ուղղեալ նամակ մը կը գանգատի Սեբաստիոյ արտադրութեանց փոխադրութեան չափազանց ծախքերէն։ Սեբաստիոյ մէջ գրիւք 35 դրուշ արժող ցորենը՝ 30 կամ 40 դրուշէն պակաս ծախքով չի կրնար փոխադրուիլ եղեր դէպ ի Նաւահանգիստ մը։ Այս պարագայի մէջ գործանալի չէ որ ժողովուրդն անհամբերութեամբ կը սպասէ Սամսոն Սեբաստիոյ երկաթուղւոյ շինութեան։

—Պ. և Տիկին Վիենդեղ Բայլարա երէկ Գրուսայի ջերմուկներն ուղեւորեցան։ Նոյնպէս յիշեալ ջերմուկներն ուղեւորեցաւ միտիլիանական Լուսինեան իշխանուհին որ մի քանի օրէ հետէ մայրաքաղաքս կը գտնուէր։

—Ոստիկանութեան պաշտօնեայք նախքան օր Ակէտ էֆէնտի անուն մարդ մը ձերբակալեցին, որ սպիտակ մետաղէ ժայռեր պատրաստելով իրրեւ արծաթի կը վաճառէ եղեր։ Այս մարդուն սենեակէն գտնուած են այդ կարգի մետաղներ եւ գործիքներ։ Ոստիկանք նոյնպէս ձերբակալած են Հասան անուն Ռումելիոյի գաղթական մը։

—Թէդանօթարանի Ֆէրիդ Մասլիթ փաշա երէկ Գերմանիա ուղեւորեցաւ յատուկ պաշտօնով։

—Ոստիկանութիւնն երէկ իրենց հայրենիքները ղրկեց քսան և ինը մուրացիկներ։

—Ֆրանսական Սան-Բէյ անուն շքեղ գրասենեակն, Հանդուս և Իզմիր հանդիսանալէ յետոյ, Պոլսոյ Նաւահանգիստն հասաւ։ Այդ գրասենեակն մէջ կը գտնուին զարդարար Տիւժան և իւր եղբայրը։

ԱԶԳ ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆԳԱՅԻ

Վարչական խորհուրդը կը ծանուցանէ Օսմ. Հանր. Պարտուց բաժնետէրերոյ թէ, 1880 դեկտեմբեր 8 20ի կայսերական հրամանագրին Ս. յօդուածին Ե. հատուածին համաձայն, վեց տարուան մէջ չգանձուած բոլոր կարտոնները պիտի ջնջուին՝ իրենց պայմանաժամին լրանալն սկսեալ։

Հետեւաբար, 1884 մարտ 13ի և սեպտեմբեր 113ի բոլոր կարտոնները, որք չգանձուին մինչեւ 113 մարտ և 113 սեպտեմբեր 1890, Օսմ. Հանր. պարտուց պիտի մնան։

	147
Կ. Պոլիս, 22 յուն. 1890	9—15

ՎԻԵՆՆԱ ԳԱՑՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Մինչեւ յառաջիկայ շաբաթ օր, շոգեկառքի ոժան գնով տոմսակ մը կայ Բ. կարգի։ Դիմել Աբէ-Էլլի Խմբագրատունը։

Պանք աք Դանա	»	»	7 21
Սան · Շանժ է վայեար	»	»	4 38
Թրամուէյ	»	»	490
Բաւմէլի երկաթուղի	ֆր·		79 3/8
Բանքերուկի Լավրէտ	Գ·	Կ·	128

ԸՆԹԱՑՔ ԴՐԱՄՈՎ

Օսմանեան ոսկի	ՏՊԼ·		100
20 Ֆրանկանոց	»	...	87 32
Անգլիական ոսկի	»	...	110 28
Մարք (գերմանական ոսկի)	»	...	108
Իմպերիալ	»	...	91
Գլիսմից	»	...	51 15
Բաւղի թղթադրամ	»	...	7 38
» արծաթ	»	...	77
Մէճ· արծաթ · (մարք)	»	...	167 32
Վեցնոց	»	...	103 15
Չինգնոց	»	...	103 10
Մէթալիք	»	...	100 10
Թասֆէյ	»	...	11 5

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊՈՐՍԱ

Բարիզ, 13 Մայիս, ժամ 3 վայր 37 երկայ

Ֆրանսական Ռանթ 3 %	89 52 1/2
» » 4 1/2 %	106
Օսմանեան քանոնական Սերի Դ·	19 15
Օսմանեան երկաթուղի	79
» Բեժիի բանքերուկը	255
Պանք Օթոման	584 13 1/2
Գրեսի Լիոնէ	726 25
Իտալական Ռանթ 5 %	95 40
Հելլենական 5 %	475
Բրիմորիթ Թիւրք	514 37 1/2
Եգիպտական միացեալ	486 25
Պանք աք Բարի	800
Սամ· մաքս· արժէթուղթ	452 50
Սուէզի ջրանցք	2328 75
Սպանական արտաքին	75 5/16
Հեր Լանդաուրի վրայ	25 15 1/2

Լոնտոն, 13 Մայիս, ժամ 6 վայր — երկայ

Անգլ· քանուլիտ			98 1/16
Սամ· »	Սերի Դ·		18 13/16
» » »	Ա·		40 3/4
» » »	Բ·		25 3/8
» » »	Գ·		19 1/8
Փոխառութիւն 1877			102 1/4
Պանք Օթոման			13 15/16
Եգիպտական միացեալ (Խեդիվիյէ)			96 5/16
» » (բրիմիլէյիէ)			103 1/2
Տայրա Սանիէ			85 3/8
Տոմանիայ (փոխառ· Բոյիլը)			105 1/2
Հելլենական 5 %			93 13/16
Մոնսթրէալ			78 1/2
Ռուսական 1889			99 3/4
Փոխանակութիւն Բարիզի վրայ			25 15 1/2

Վիեննա, 13 Մայիս, ժամ — վայր —

Օսմանեան երկաթուղի			87 10
» Բեժիի բանքերուկը			114 50
Փոխանակութիւն Լոնտոնի վրայ			118 50

Պերլին, 13 Մայիս, ժամ — վայր —

Փոխանակութիւն Լոնտոնի վրայ			20 37 1/2
Բաւղի թղթադրամ			230 1/2
Օսմանեան երկաթուղի			82
Օսմանեան քանուլիտ Սերի Դ·			18 90

ԹԱՐԳԻՄԱՆ, 29 ապրիլ

Բազմաթիւ Ազգ· Վարժարանաց բարեկարգութիւնը պահպանելու նպատակաւ՝ վերոյիշեալ բարեխնամ Առաջնորդ Գերդ· Տ· Տ· Մուսինեանս Մրբազան Աքթենագրաց Ազգային Հոգ· Նախաձեռնութեամբ բացուած հանգանակութեան մասնակցողներու երեքորդ ցանկն կ'լուսանց թ հրատարակութիւն։

Ի դիմաց Հոգաբարձութեան

Առաջնորդներ — Առաջնորդ
ՍՐԲ· ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐԵԱՆ — ԱՐԾԻՆ ՄԿՐՏՒՉԵԱՆ

ԴԻԿՈՄԻԴԻԱ, 30 ապրիլ

Բազմաթիւ Ազգ· վարժարանաց բարեկարգութիւնը պահպանելու նպատակաւ՝ վերոյիշեալ բարեխնամ Առաջնորդ Գերդ· Տ· Տ· Մուսինեանս Մրբազան Աքթենագրաց Ազգային Հոգ· Նախաձեռնութեամբ բացուած հանգանակութեան մասնակցողներու երեքորդ ցանկն կ'լուսանց թ հրատարակութիւն։

Ի դիմաց Հոգաբարձութեան

Առաջնորդներ — Առաջնորդ
ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏՉԱՆ — ԿԱՐԱՊԵՏ Ե· ՊՈՂԻԼԱՆ

Մեծ· Տեսրք,

Մեկդան Սարգիսեան դրամ 100, Տոքթ· Խաչատուր Բասկրաչեան 50, Մ· Մկրտիչ Մխիթեան 50, Մ· Ասրատեան 30, Մ· Ասլան Աբրահամեան 20, Զեր· Ասրատեան 20, Խաչատուր Ասլանեան 20, Մ· Ասլանեան Ագարեան (գաղթ·) 20, Մ· Խրիմյան Մուրատեան 20, Նշան Մինասեան 20, Գրիգոր Հիլլեան 20, Ասլանեան Ս· Խալեան 20, Արտաշես Ասատուրեան 20, Զաքարիա Սարգիսեան 20, Մ· Մարգար Գալեան 20, Դրանդ Ասլանեան 20, Բարեպաշտ ամն 20, Գրիգոր Թորոսեան 20, Մկրտիչ Տեր Կարապետեան 20, Կարապետ Սարգիսեան 20, Մ· Թաքուր Գազանեան 20, Գրիգոր Խաչատուրեան 20, Գալուստ Գաբրիելեան 20, Մ· Տիգրան Խաչատեան 20, Թաքուր Գաբրիելեան 20, Սեպուհ Թ· Մեսքենագործ 20, Գրիգոր Թ· Համբարձումեան 20, Ստեփան Փափազեան վիրաբոյժ 10, Ստեփան Բիւրեան 10, Ասլանեան Խաչատուրեան 10, Նիկողոս Գալուստեան 10, Մ· Ասլանեան Առաքելեան 10, Լեւոն Մոմջեան 10, Թաքուր Տիւրեան 10, Ասլանեան Հայրապետեան 10, Թաքուր Ժամանչեան 10, Եղեսան Կ· Խաչատուրեան 10, Թաքուր Դ· Խաչատրեան 10, Ասատուր Գրիգորյենեան 10, Գէորգ Ս· Թաքուրեան 10, Հարությունեան Նազարեթեան 10, Մ· Թաքուր Տ· Ասլանեան 10, Ասլան Բիւրեան 10, Գարեգին Մեկեզեան 10, Ասլանեան Գալուստեան 10, Ասլան Գրիգորեան 10, Նարապետ Եղիեան 5, Մկրտչիչ Գրիգորեան 10, Ասլանեան Աբրահամ 5, Զեր· Մանիկեան 2·50 փարա, Գումար 973·50, Նախորդ ցուցակի գումարը 1215, Ընդհանուր գումար 2188·50։

ՐՆՆՈՒԹԻՒՆ

ՊԷՋՃԵԱՀ ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐՉԱՆ ՎԱՐԺՐՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԵՆԹԱԿԱՑՈՒՈՑ

1890 ՏԱՐԻՈՑ

[Դշ· 2 Մայիս առաւօտ մնդեղու]

Գասմանեթիան Գ· Բ· Ա· — Թուրան · Ա· — Աշխար · Բ — Թուրքերէն Բ·

[Երեկոյ, ազգկանց]

Թուրք · Ե· — Գասմ· Զ· — Գասմ· Դ· Գ· Բ· — Գիւղական · Զ· Ե· գրաւոր ·

[Երք· 3 մայիս առաւօտ ազգկանց]

Ֆրանսերէն Զ· Ե· Դ· — Հայերէն Դ· Գ· Բ·

[Երեկոյ, մնդեղու]

Թուրք · Դ· Ե· — Դրամաշիւ Ե· — Հայ · Ե· Դ· Գ·

[Ուր· 4 մայիս առաւօտ մնդեղու]

Թուրք · Ե· Դ· Գ· — Թուրք · Գ· Բ· — Հայերէն Ա·

[Երեկոյ, ազգկանց]

Կրօնագիտ · Գ· Բ· — Դաշնակ · — Գիտագիտ · Ե· մնդեղու գրաւոր · — Թուրք · Դ· Գ· Բ· — Բնագիտ · Զ· Գրաւոր ·

[Շբ· 5 մայիս առաւօտ ազգկանց]

Բնագիտ · Ե· Գրաւոր · — Աշխարհ· Գ· — Տնտեսագիտ · Զ· Ե· գրաւոր — Հայ · Զ· Ե· — Իտալիտ · Դ·

[Երեկոյ, մնդեղու]

Ֆրանս · Ե· Դ· Գ· — Հայ · Բ· — Աշխար · Գ· — Բնագիտ · Ե· գրաւոր ·

[Բշ· 7 մայիս առաւօտ մնդեղու]

Կրօնագիտ · Գ· Ե· Դ· — Երկրագիտ · Ե· — Տաճկերէն գրաւոր Ե· — Բնագիտ · Դ· գրաւոր

[Երեկոյ, ազգկանց]

Զեւագիտ · Ե· Զ· — Կրօնագիտ · Դ· Ե· Զ·

[Գշ· 8 մայիս առաւօտ ազգկանց]

Ֆ· ամա · Գ· — Իրագիտ · Բ· — Նբարդ · Զայնագր · — Երկրագիտ · Զ· — Թուրք · Զ·

[Երեկոյ, մնդեղու]

Գասմ· Ե· Գ· — Տիեզերագր · Ե· — Ֆրանսերէն · Բ· — Կրօնագիտ · Ա· — Հայկական Զայնագրութիւն ·

[Դշ· 9 մայիս առաւօտ մնդեղու]

Ֆրանսերէնէ թուրքերէն Ե· — Աշխարհ · Գ· Ե· — Իրագիտ · Բ· Ա — Երկնագիտ · Բ·

[Երեկոյ, ազգկանց]

Գասմ· Ե· — Տիեզերագր · Զ· — Աշխարհ · Զ· Ե· Գ·

ԾԱՆՈՒՑԱԿ — Հաւատացեալ քրիստոնեաներ կ'սկսին ի ժամ 1 1/2 [Ը·Տ·] և կը փարատեան ի ժամ 5. իսկ կէս օրվ վերջը կ'սկսին ի ժամ 6 և կը փարատեան ի ժամ 10։

Տ·Հարեն

Մ· Տ· ՄԻԼԻՒԹԵԱՆ

ՄԵԾԱՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆԷ ՀԱՅ ԱՇԽԱՐՀԻՍ

Ցանկ Բաժանորդաց

ՑՈՒՑԱԿ Ե·

		Բ·ԷՖ·
	Դ· Ցուցակի գումարը	152
	Զմիւռնիոյ ազգայիններէն՝	
Մեծ· Սարգիս	Էֆ· Պարծանքեան	1
» Պօղոս	» Ե· Սվազլեան	1
» Թագւոր	» Առաքելեան	1
» Սահակ	» Աւետիքեան	1
» Կիրակոս	» Էքիզեան	1
» Գէորգ	» Ասլանեան	1
» Յակոբ	» Սէրայտարեան	1
» Պաղտասար	» Յակոբեան	1
» Մարիկ	» Ս· Մասերեան	1
» Կարապետ	» Ազազարեան Եղբրք·	1
» Աղաճանե·	» Եղբարք	1
» Սարգիս	» Սիվրիսարլեան	1
» Սիրագ	» Սիվրիսարլեան	1
» Գաբրիէլ	» Սիվրիսարլեան	1
» Ազնաւորե·	» Եղբարք	1
» Երուանդ	» Փիլիպոսեան	1
» Հայկ	» Պարտիզպանեան	1
» Խաչատուր	» Զաքէեան	1
» Յովհաննէս	» Զաքրեան	1
Ազն· Օրիորդ	Եղիազար Զայեան	1
Մեծ· Ստեփան	» Թէքպէրլքեան	1
» Ստեփան	» Ճշմարտախօսեան	1
» Յովհաննէս	» Սարգիս Էլմասեան	1
» Յարութիւն	» Գ· Էլմասեան	1
» Նշան	» Շիրինեան	1
» Մեսրոպ	» Լազարեան	1
» Թագւոր	» Ճերմակեան	1
» Ղազարոսե·	» Եղբարք	1
» Կարապետ	» Ակրչօեան	1
» Կարապետ	» Ազարեկեան	1
» Մինրան	» Սվազլեան	1
» Կարապետ	» Հաճիանտոնեան	1
» Մկրտիչ	» Կարապետեան	1
» Սիմոն	» Թէքպէրլքեան	1
» Պետրոս	» Աւագեան	1
» Զատիկ	» Բօրովիչ, Վիեննա	1
» Բ·	» Բոլուսեան, Գահիրէ	1
» Յովհաննէս	» Յակոբեան, Մանչէսթըր	1
» Գրիգոր	» Գուլումեան, Մանչէսթըր	1
	Գումար	192

(Շարունակելի)

ԳԱՀԱՌԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ԿՍԲԻՆ, 20 ապրիլ

Յայտնի է թէ անցեալ տարի քաղաքիս բնակիչներէն Մեծ· Գէորգ էֆ· Մը-սըրեան՝ յանուն իւր, 1000 ոսկւոյ արժողութեամբ փառաւոր չէնք մը նուիրեց, որ կը ծառայէ այժմ իբր տեղի դաստիարակութեան 500էն աւելի երկսեռ աշակերտաց։ Այս վեհանձն առատաձեռնութիւնն, որ այնչափ նեղ ժամու մէջ կուգար քաղաքիս կրթական մեծագոյն պէտքը լրացնել, ժամանակին հռչակուեցաւ Աքթենէի միջոցաւ ի լուր աշխարհի ծանօթացնելով համառօտակի ինն ազնիւ բարերարն իր անցեալ և ներկայ կեանքով։

Ահա այդ Մըսրեան վարժարանի բացման տարեդարձի հանդէսն էր, որ տեղի ունեցաւ երէկ նախագահութեամբ Գերդ· Ս· Առաքնորդ Հօր, և ի ներկայութեան բարերարին և ամեն դասակարգի ժողովրդի բազմութեան, որոց մէջ դժբախտաբար աչքի կը զարնէր կարեւոր անձանց ոմանց բացակայութիւնն։

Հանդէսը բացուեցաւ աղօթքով մը և Օգոստափառ Սուլթանին անուան ձօնեալ երգով մը, որու անմիջապէս յաջորդեցին վարժարանին Մեծ· Տնօրէնին և ընդհ· կառավարչին ճառերն, որք գոլոր և զգայուն բացատրութիւններով հռչակեցին բարերարութեան վսեմութիւնն և երախտագիտութեան հարկն· և թրթռուն ու սրտայոյզ բառերով յիշատակեցին գաղուս ազգային անմահ բարերարաց խնկելի անուններն՝ սկսեալ մեծագործ Ամիրայեներէն մինչեւ ցՍանասարեան և ցՄըսրեան կենդանի բարերարներն, ննջեցելոց յիշատակին անուշաբոյր խունկ ծաւալելով, և կենդանեաց ի պատիւ ծաղկեպսակ հիւսելով։ Այս ճառերէն յետոյ երկու փոքրիկ մանուկներ բարերարին անուան նըւիրեալ պարզուն ոտանաւորներ արտասանեցին, յետ որոց Առաքել էֆ· Վարդանեան պարագային օգուտ քաղելով՝ հակիրճ բանախօսութեամբ մը, մատնանիշ ըրաւ կրթական գործին հանդէպ մեզմէ շատերուն անփութութիւնն և մեր վարժարանաց անգոհացուցիչ վիճակն, և յորդոր կարդաց սթափիլ, ջանալ եւ գործակցիլ անկեղծօրէն մեր Գերդ· Առաքնորդին յորում այնչափ կորովի տրամադրութիւն կը տեսնուի գործելու զբարին եւ զգաստկարն։ Վարդանեան էֆ· ի վերջոյ մէկ քանի դիտողութիւններէ և առաջարկէ յետոյ, որոց չենք բնաւ համակիր և համարձիք, իրաւամբ առաջարկեց որ տարեկան յատուկ հանդէսներ հաստատուին նաեւ ի յիշատակ ուրիշ ականաւոր երախտաւորաց քաղաքիս։ Եւ արդարեւ կ'արժէ որ այդպիսի երախտագիտական ցոյցերով միշտ թարմ, միշտ անաղարտ պահուի մեր սրտի ու հոգւոյ խորշերուն մէջ այդ կարգի բարերարաց սուրբ յիշատակն, որոց թանգ երախտեաց արդիւնքն վայելած են անցեալ սերնդեան զաւակներն, և կը վայելէ ներկայ սերունդն այնչափ պարծանօք։ Ինչո՞ւ անյիշատակ թողուլ Զօրաբարէկեան Գրիգորիս եպիսկոպոսի մեծահռչակ անուն ու գործերն, ընդէ՞ր գանցաւորութեան տալ Մակարեան և Տէր Ազարեան անուններն, որոնք ոչ միայն ամեն առթի մէջ իրենց լիաձեռն նուիրատուութիւններով եկեղեցւոյ, վարժարանաց և ժողովրդեան սատար և մխիթար հանդիսացած են, այլ և նուիրած են ազգին կրթական շքեղ յարկեր, որոց փրկարար հովանւոյն տակ կ'ուսանին այսօր հազարէն աւելի մանուկներ։ Է՞ր Սանասարեանի նման մեծանուն Բարերարին բազմօգուտ գործերը գէթ տարին մի անգամ չպատուել երախտագիտութեան սրտագեղ ցոյցերով։

Կ'արժէ որ այս կարեւոր հարց մեր Ազգ· իշխանութեանց լուրջ ուշադրութեան ենարկուի գառնայ, և քաղաքիս Բարերարաց՝ Զօրաբարէկեանի, Մակարեանի և Տէր Ազարեանի յիշատակին և Սանասարեանի պատուոյն տարեկան հանդէսներ կարգադրուին, նման Մըսրեան վարժարանի հանդիսին, որ այնչափ մխիթարական է և այնչափ պատուաբեր։

Վարդանեան էֆ· ի բանախօսութենէն վերջը՝ Ս· Նախագահ Հայրն օրհնեց Մըսրեան Բարերարն և համայն ազգային Բարերարները, և օրհնեց ջերմ բարեմաղթանօք զվեհափառ Սուլթանն որ ամեն կրթական գործոց պաշտպանն ու մղիչն եղած է, և փակեց հանդէսն աղօթքով մը, որմէ յետոյ հանդիսականք ցրուեցան քաղցր տպաւորութեան տակ։

ՄՈՒԵ, 19 ապրիլ

Նոր կիւրակէին, յետ ժամերգութեան ընդ Նախագահութեամբ Գերդ· Հայր Խարխանեանի, Հայոց Միաց Ընկերութեանց Մշոյ երկսեռ վարժարանաց մրցանակաբաշխութեան հանդէսն տեղի ունեցաւ օրիորդաց վարժարանը ի ներկայութեան խուռն բազմութեան մը, որուն նեղ կուգար վարժարանին ընդարձակ սրահն։ Ներսէսեան վարժարանի աշակերտք առաջնորդութեամբ Պատ· Ուսուցչաց փոքր ինչ յետոյ կարգաւորեալ գալով գրաւեցին իրենց որոշեալ տեղերը՝ բազմելով հանդէպ աշակերտուհեաց։ Փոքր և զարդարեալ սեղանի մը վրայ դրուած էին Պատ· Տնօրէն ժողովոյ կողմէն զրկուած ոսկի և արծաթ խաչերն վկայականներով հանդերձ։ Աշակերտք նախ Վեհ· Սուլթանի անուան ձօնեալ երգ մը երգեցին և ապա երկսեռ վարժարանաց Ա· դասատուն հակիրճ այլ ազդու բանախօսութեամբ մը հանդէսը բացաւ բացատրելով անոր նպատակն և արժանեաց գնահատութեան կարեւորութիւնը ի խրախոյս և ի քաջալերութիւն յառաջադէմ աշակերտաց և ի գբրգիռ այլոց ընկերաց գէպի յայն նպատակն վսեմ և ցանկալի։ Առանձնասնեցին նաեւ նոյն վարժարանաց ուսուցիչներէն Մոզեան և Փոսիոյեան էֆէնտիներ Մ[illegible] [illegible] Առանձնասնութեանց միջոցներուն աշակերտք մերթ ընդ մերթ կ'երգէին քաղցրաձայն նոր իմն շուք և զուարթութիւն ընծայելով հանդիսին և հանդիսականաց։ Եւ յետոյ մրցանակներ բաշխուեցան յետագայ աշխատասէր և յառաջադէմ պարոններուն՝ հանդերձ խաչերով ու վկայականներով։

Զ· Կարգէն Արսէն Մ· Սահակեան ոսկի խաչ

Ե· » Առանձար Պաղտասարեան Խըզնուցի ոսկի խաչ

Ե· » Գրիգոր Սարգիսեան արծաթ խաչ

Դ· » Դարեգին Դ· Զաչոյեան արծաթ խաչ

Գ· » Մարտիրոս Կարապետեան, գաւառացի, արծաթ խաչ

Իսկ աշակերտուհիներէն հետեւեալներուն՝

Ազնուհի Օր· Վերոնիկ Գաւոյ ընթացաւարտ անցեալ տարուան, արծաթ խաչ

Դ· Կարգէն Ազն· Օր· Իւզաբեր Ց· Կախզըլեան արծաթ խաչ

Դ· » » » Արեգ Պաղտասարեան արծաթ խաչ

Բ· » » » Մարիամ Մանուկեան արծաթ խաչ

Մրցանակաբաշխութիւնն աւարտելէ յետոյ խօսեցաւ Դերդ· Տեղապահ Հայրն անուշ և իմաստալից, յորդորելով ժողովուրդն ըստ կարի օգնել ընկերութեան բարենպատակ ջանքերուն և դիւրութիւն ընծայել նորա լուսաստիւռ ձեռնարկութեանց և միշտ երախտագէտ հանդէպ այսպիսի ազգային բարերարներու, որ այնքան ջերմ հոգածութիւն ունին իրենց հեռաւոր ազգակցաց զաւակաց կրթութեան և դաստիարակութեան մասին։ Յորդորեց նաեւ զաշակերտս և զաշակերտուհիս ի ջանասիրութեան յիրագործումն փափագանաց Միաց· Ընկերութեան, և հուսկ ուրեմն գոհունակով մը վերջ տուաւ հանդիսին, մեկնելով իւրաքանչիւր ոք հանդիսավայրէն և ընդ իւրեանս տանելով նոյն օրուան տպաւորութիւններէն անմոռանալի յիշատակներ։

—Ամսոյս 13ին Մշոյ եւ վանորէից Ընդհ· Երեսփոխանական ժողովն ի նիստ գումարելով, ժողովոյ փոխ-ատենապետն, Մեծ· Յովհաննէս էֆ· Սէրունի նախ ընտիր բանախօսութիւն մը ընելով կոչում բրաւ ժողովականաց իւրաքանչիւրին որպէսզի Տարօնոյ ընդարձակ և կարեւոր վիճակն առաջի աչաց ունենալով ըստ այնմ խղճի մտօք տան քուէներնին ընտրելեաց ցուցակի պարունակած ամենէն արժանաւորագոյնին, և ապա գաղտնի քուէարկութիւնն կատարուելով քուէից միահամուռ և բացարձակ առաւելութեամբ՝ այն է 37 քուէով՝ Գերդ· Տ· Ներսէս Մ· վարդապետ Խարխանեան հրաշակեցաւ Ընդհ· Վանահայր-Առաջնորդ Մըշոյ և Ս· Կարապետի Վանուց։ Մեր նորընտիր Վան· Առաջնորդի գործունէութիւնն, ցոյցած վարչական մեծ կարողութիւնն և որ մեծն է դպրոցասիրութիւնը Մուշ մնած օրէն արդէն զինքը սիրելի և համակրելի ըրած էին Մշեցւոց, և բնաւ տարակոյս չունէինք որ օր մը Տարօնոյ Պատ· Երեսփոխանութիւնը իւր միահամուռ քուէով այդ երկու միացեալ և կարեւորագոյն պաշտօնին կոչելով պատուէր զնորին Դերապատուութիւն։ Մեր վիճակի Եկեղեցական ոսկի աւելի յարմարաւոր ընտրութիւն մը չէր կրնար ըլլալ։ քանի որ Գերդ· Հայր Խարխանեանն իրեւ Մշեցի և տեղւոյին հանգամանաց ծանօթ մի անձնաւորութիւն, հարուստին ու ազքատին, նոցա ցաւոց եւ ուրախութեանց գիտակցութիւնն ունի։ Լիայոյս ենք որ ժողովրդեան ակնկալութիւններն պակելու և մասնաւորապէս Տարօնոյ վանորէից անկեղբպարան վիճակն ըստ կարելւոյն ուղղելու և բարեկարգելու ջանքը չպիտի զլանայ, և մեծ կորով իւր այս նոր ու ծանր պաշտօնին պարտականութիւնքն լիովին կատարելու։ Խնդակցութիւններս կը յայտնենք առ Գերդ· Հայր Խարխանեան և յաջողութիւն իւր պաշտօնին յաղուս և ի շահ մեր հայրենեաց։

—Օրերս Թափառաշրջիկ գնչուներ կողմերս գալով Մշեցի վաճառականի մը և Գուլանգցի քահանայի մը պարզմութենէն օգուտ քաղելով կը յաջողին բաւական մեծկակ գումարներ կորզել յիշեալներէն դէն երթս ընելու խարէութեամբ, իրողութիւնն իմացուելով այդ աւազակներն թէեւ այժմ բռնաբարուած են, սակայն գրամ յետ առնուելու յոյս չկայ խապա։ Ահա զգեղցիկ դաս մը չխորհողներուն և ընչաքաղցներուն։

ԾԱՂԿԱՆՑ ԼԵԶՈՒՆ

(Շարք Ե· Վերջ)

Հապալաար գալ Դէրիկ
Նենգութիւն անհաւատարմութիւն
Հարսնուկ anemone
Հիւանդութիւն
Հիմնադրիկ բնա՝ նիկ
Յոդոգոդութիւն
Հոգմարայա clandine
Ապագայ երջանկութիւն
Հոլոր չուշան գոգոտ
Վերագարձ երջանկութեան
Հուսգոնիա houstonie
Հաճութիւն, գոհութիւն
Զիմենի (ոստ)
Խաղաղութիւն
Զիւնածաղիկ perceneige ֆոր նիկիկ
Ցոյս
Ճագում mustletoe
Նուաճեմ զգժուարութիւնս
Մանիշակ violet մենիշ
(Կարգար) հաւատարմութիւն
(Անարատ) համեստութիւն
(Դեղին) չինական երջանկութիւն
(Հինգ թերթի, հերճոյն մենիշ)
Խարհրդք, մտածութիւնք
Մանգնոլի magnolia
Սէր բնութեան
Մաշ բիրը ղանի
Հրաժեշտ, լքումն
Մատանեխոտ քիսալիշ
Կեղծաւորութիւն
Մեխակ ֆարենֆիլ
Տաղանդ, հանճար
Մեկոն, խաչհաչ կիլիտիֆ նիկի
Մխիթարութիւն
Մկնականջ myosotis
Մի մոռանար զիս
Մրտավարդ rhododendron
Վատանգ
Մրտանի մրտան
Սէր ի բացակայութեան
Մրտենի մրտանի
Նախանձ, խայթ խղճի,
Յակինթ Hyacinthe
Կարգար երկայնմտութիւն, հաստատմութիւն
Մանիշակ ցաւ · տխրութիւն, վիշտ
Վարդապոյն յարգելութիւն մտաց
Մանիշակ հրապոյր անանցանելի
Յաստիկ սիրեմ
Հիացումն
Յափուկ mignonette մանիշակ նիկ
Բարեմասնութիւններդ կը գերազանցեն հրապոյրներդ
Նարգիս Narcissus
Անմեսութիւն
Նարինջ (բաղրջ)
Ամուսնական հանդէսք
Նոճի Սիլվի
Սուգ
Նուշ (ծաղկեալ)
Ցոյս
Նուռ (ծաղիկ)
Կատարեալ գեղեցկութիւն
Շահարակ Գիրֆիլ
Հանգոյցք սիրոյ
Շահաստրամ
Հաւատարմութիւն
Շահրամ carnation
Անարատ հրաժարումն
Կարմիր չիկնումն
Շահպակ Couronne impériale
Շքեղութիւն, վեհութիւն, վսեմութիւն
Շաւաշար Japonica
Սիրոս կը խիստ, կը գթամ վրդ
Շիկատակ Belladona
Լռութիւն, լուռ
Շուշան, ջրոյ
Լռութիւն
Ոսկեգաւազան Verge d'or
Խրախոյս
Ոսկեծաղիկ Chrysanthème
Կարդիր կը սիրեմ
(Ճերմակ) Հաւատարմութիւն, սառաքինութիւն
(Դեղին) սէր արհամարհեալ, անսիրտ
Ոսկեհուռն Onagre
Անհաստատութիւն, փոփոխամտութիւն
Ոսկինարգէս Jonquil
Սէր փոխանակեալ
Ուլուռն
(Մագիկ) սիրելի ես ամենեցուն
Պատուական Convolvule
Հանգոյց, յոգ
Պտեր Fougère
Անկեղծութիւն
Ռուսապէլեան Rhudbekia
Արդարութիւն
Սարգենի
Փառասիրութիւն
Սրտփուչ
Ցոյս, Սրտի փուչ, վարանք, կնճռուն
Վայրի սմրուլ
Վիշտ, ցաւ
Վաշտեւորի
Գնացք նազելի, տարփանք
Վառվռուկ Alyssum
Արժանիք առանց գեղեցկութեան
Վարաւոր ուռի
Վիշտ
Տերեփուկ Bouton d'or
Ամուրիութիւն
Տերեւք թօթափեալք
Տխրութիւն
Ցայգանուէր La gloire du jour
Կեղծիք, արուեստակութիւն, չարար
Ցորեն (հասկ)
Առատութիւն
Ցոգատունկ
Ցայգանուագ, հանդէս ի պատիւ սիրաբարին
Փուքսիա Zuxia
Ճաշակ
Քարտուրատաղիկ
Ծաղր, կատակ
Քրքում
Մի՛ եղծանիր
Օշինդր
Բացակայութիւն
Օշնակ, յուշատակ Lavanda
Գնա և այլ եւս երջանկացիր։

Վ· Ց· ՑԱՅՈՒԲԵԱՆ

28 մարտ 90

ԱՄՍԱԿԱՆ 5 ՖՐԱՆՔԻ ՎՃԱՐԵԼՈՎ

ՄԱՏԵՆԱՏԱՐԱՆ ՄԸ ԿԱՋՄԵԼՈՒ ԵՂԱՆԱԿ

Ա· Ֆ· ՔՈՒՅԼՈՒՆԵՆԻ

10, Խավրար խան, Ղալաթիա

Ձեռամբ և հնարեալ պայմաններով կարգի է սատնակ Բարիզի գրամատուց հրատարակութիւնը։ Բերատ դրքերը ճիշդ ցուցակներուն գնով են։

Վճարմունք կը լինի ԱՄՍԱԿԱՆ 5 ՖՐԱՆՔՈՎ 100 ֆրանքի և անկից պակաս յանձնարարութեանց համար։ 418 9—12

ԻՊԱ ԴԻՊՈՒԻՀԻ ԹՕԿԼՆՊՈՒՐԿԻ

Սոյն պատմական վէպն, որոյ դիւցազնուհին ընկերական ճշմարիտ սիրոյ, մաքուր բարոյականի, քրիստոնեական անմեղութեան, անյիշաչար սրտի, վեհ հոգւոյ եւ ջերմեռանդ կրօնասիրութեան տիպար մը կը ներկայէ։ Թարգմանած է Գերմաներէնէն հանգուցեալ Գարրիէլ էֆ· Գրասէրեան։—կը վաճառի ի գին 100 փարայի Ջրամաճառ Պօղոս և Յակոբ ազատներու խանութը։ 2—10

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՑԱՐՈՒԹԻՒՆ Ե· ՊԷՏԱՁԵԱՆ

ԸՆԹԱՑՔ

ԲԱՂԱՔԱՔԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՍԱՐԱՐՈՒԹԵԱՆ

Ա· Տարի

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Բարեփոխեալ ըստ ծրագրոյ և յանձնարարութեան Պատ· Ուսումն. Խորհրդոյ Ազգային Կեդր· Վարչութեան։

Ի ՊԷՏՍ

Դ· Դասու Ազգ· Նախակրթարանաց

282 ԳԻՆ 2 ԳՈՒՌՇ ԿԱՆ 11—30

Կը գտնուի նաեւ Հայ Բարեգործական

Ս· ՀԷՔԻՄԵԱՆ

ՕՐԻՆԱՊԷՍ ՏՈՄԱՐԱԿԱՆ

25 Սելանիք խան ի Ղալաթիա, 25

ԳՐԱՍԵՆԵԱԿ ՎԵՐԱՍԱՀՄԵԱԼ

Խմիագրութիւն և թարգմանութիւն թուրքերէն, հայերէն, յունարէն, ֆրանսերէն, իտալերէն, անգլիերէն, գերմաներէն, հոլլանտերէն, ռուսերէն, պուլկարերէն, ռումանիերէն, սպանիերէն և բարթիւկեզերէն լեզուներով։

Խորհրդատուութիւն գաստական, տեղական ուրական և առեւտրական գործոց վրայ։

Դատախազութիւնք տասնարաշալութեան, լեզուաց և ազգութեան։

Գրասենեակը բաց է ամեն օր՝ կիրակի՝ և մեծ տօն օրերէն զատ։ 62 6—12

ՏՕՔԹ· Ա· ՔՕՍԱՆՍ ՏԷ ԲԱՑԹԷՐ

Բժիշկ, վիրաբոյժ և մանկաբարձ, վերկայեալ Ամագերատամի համալսարանէն, հաստատուած է ի Բերա, Եէնի-Զարչի փողոց, Թիւ 80։ Հիւանդները կ'ընդունի միջօրէի ժամ 1 էն 2, ըստ Եւրոպացւոց։ երեքշաբթի և ուրբաթ օրերը ձրիաբար կը գտնուին հիւանդները։ 54

ԽՕՍՆԱԿ ԵՒ ՍՈՒՆԱԿ

Որք կը հրատարակուէին երբեմն Իրբեւ կրօնական թերթի, այժմ գտա գտա կազմուած լինելով կը գտնուին բոլոր գրավաճառաց և ջրավաճառաց քով։ Գին իւրաքանչիւրին հինգ գրուշ։ Պետք անեղոյզ կրնան և գնել առ Տիմոթէոս էֆ· Պարլըգեան, կազմողաբար ի Սուլթան Համամ, Թիւ 14, իսկ անվճար թերթերուն գինը ղրկել առ Վ· Պարախպեան։ 5—7

ՏՕՔԹՕՐ Դ· ԳԱՍՊԱՐԵԱՆ

Սկիւտարէն փոխադրուած է ի Բերա Պէքեար փողոց Թիւ 9։

Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերը կէս օրէն վերջ իւր բնակարանը կ'ընդունի հիւանդներն և երեքշաբթի օրեր ձրիաբար կը դարմանէ աղքատները։ 47

ՏՈՔԹՈՐ Կ· ՆԱԶԱՐԷԹԵԱՆ

Պատիւ ունի ծանուցանել արդոյ հասարակութեան թէ Մաքըր-գիւղի մէջ հիւանդ ընդունելի զատ, հիւանդներ կ'ընդունի նաեւ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերը ժամ 7 էն 9, ըստ Թրքաց, Սամաթիա Մեծ Փողոց Թիւ 339, նոր հաստատած այցելութեան Սենեակն։

Նոյնպէս երկուշաբթի օրերը, գարձեալ վերոյիշեալ ժամերուն, Սամաթիա Քրիստեան Դեղարանը կը գտնուի, իրեն գիմելի աղքատ հիւանդները ձրիաբար դարմանելու։ 420

ՏՈՔԹՈՐ ՏԱՏՈՒՐ

ՎԿԱՅԵԱԼ ՄԱՄՆԱԳԻՏ

PHŒNIX FIRE OFFICE

ԱՒԱՋՆԱԿԱՐԳ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԸՆԴԳԷՄ ՀՐԴԵՀԻ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍՈՒՅԹ ԱՆԳԼ. ՕՍԿԻ 1,000,000

"ՓԻՆԻՔՍ"

Հիմնեալ ի Լընդոն յամին 1782

ՓԻՆԻՔՍ, հիմնեալ առաւելքան մի դար յառաջ, սոսկ հրդեհի ապահովագրութեան ընկերութիւն մ'է՝ որոյ բաժնետէրերը Անգլիոյ ամենահարուստ և հանրածանօթ դրամատէրեր են՝ ունենալով անսահման պատասխանատուութիւն։

ՓԻՆԻՔՍ ընկերութեան աշխարհահռչակ առատաձեռնութեան մի գլխաւոր ապացոյցն է 16,000,000 Անգլ. ոսկւոյ դրամարն զոր յարդ վճարած է հրդեհի ենթարկուց համար։

6

ՓԻՆԻՔՍ ընկերութիւնն կ'ապահովագրէ ընդդէմ հրդեհի և կայծակոն՝ էլ ուրեմն, կարասիք և ապրանք՝ յոյժ նպաստաւոր պայմանօք և միջնորդութեամբ ստորագրելոց, որք ունիմք լիազօր իշխանութիւն կարգադրելու անմիջապէս մեր ապահովագրելոց կրած վնասներն։

Հ. ՍՈՒԱՆ և ԸՆԿ. միակ գործակալք ի Պոլիս և ի Շրջակայս
Թիւ 12, Սանտալճը խան, Գալաթիա, Աւստրիական թղթատան վերեւ։

HAMBURG MUNICH UNITED

ՀԱՄՊՈՒՐԳ ԵՒ ՄԻՒՆԻԽ

ՄԻԱՑԵԱԼ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ ԸՆԴԳԷՄ ՀՐԴԵՀԻ

Դրամագլուխ Ֆրանք 8,000,000
Պահեստի դրամ ցվերջ յունիս 1889 » 5,604,722
Տարեկան հասոյթ » » » 12,773,779

Ընկերութիւնքս ՓՈԽԱԴԱՐՁ ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ կ'ապահովագրեն մթերանոցներ և բնակութիւններ և սոցա մէջ գտնուած վաճառքներ և կարասիներ խիստ չափաւոր սակագնօք։

Լիազօր ներկայացուցիչ Կ. Պոլսոյ

ՖՈՒԱՆՔՖՕՐԹՈՒԱԶ

ԾՈՎԱՑԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Դրամագլուխ Ֆրանք 6,250,000 Պահեստի դրամ Ֆրանք 1,270,300

Ընկերութիւնս կ'ապահովագրէ չոգենաւուց և առագաստանաւուց վրայ բեռցուած վաճառքներ, ինչպէս նաև թղթատարական և փոխադրական ընկերութեանց յանձնուած թանկագին նիւթեր և գրամ պարունակող ծրարներ խիստ նպաստաւոր պայմանօք և սակագնօք։ Սոյն նիւթերու վրայ մեծաքանակ դումարներ կարենալ ապահովագրելու համար Ընկերութիւնս միացած է եւրոպական 13 լուրջ ապահովագրական հաստատութեանց հետ որոց դրամագլուխն ու պահեստի դրամն է Աւելի քան 100,000,000 Ֆրանք

Լիազօր ներկայացուցիչ Համայն Թուրքիոյ

ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ, Պոլիս, Պահչէ-Գապու, Անանիատիս խան.

11

ԾԱՆՕԹ—Ցեառք Ներսէսեան Հայր և Որդի, Ընկերութեանցս Պօլսոյ դրամատեարը, լիակատար ՎԱՐԿ ու ՀՐԱՀԱՆԳ ընդունած են վճարելու անմիջապէս այն ամէն Ֆնաս, որոյ հաշիւը հաստատուած է և վաւերացեալ Ընդհ. Գործակալութենէն։

ՎԵՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆՔ ԿՈՒՏԱԼՈՒԱԾ

ԿԸ ՄՆԱՑ ՏԱԿԱՒԻՆ

ԵՕԹԸ ՄԻԼԻՈՆ ՖՐԱՆՔ ՇԱՀԵԼԻՔ

ՊԷՎԻԼԱՔՈՒԱ ԼԱ ՄԱՁԱՅԻ

Պարգեւաւոր պարտատոմսերով

Երաշխաւորեալ իտալական պետութեան արժէքդիմով որք Աւանդից և Փոխատուութեանց Արքայական Մեսուկին յանձնուած են թիւ 2,504 և 14,614 ատացագրերու համաձայն

Այս ՊԱՐԳԵՒԱՒՈՐ ՆՈՐ ՊԱՐՏԱՏՈՒԹԻՒՆ Պէվիլաքուա լա Մաձայի վերակազմեալ փոխատուութիւն, հաստատուած են Իտալիոյ Ռումկերթ թագաւորին 1888 յունիս 1 թուականը հրամարակով։

Փոխատուութիւնը կը բաղկանայ 32,481,000 Ֆրանք դրամագլուխ, բաժանեալ 2,452,000 պարտատոմսեր։ Ցնչելի է 115 միճակահանութեամբ՝ 1889 մարտ 30ին մինչև 1938 դեկտեմբեր 31 ամիս 115 միճակահանութեանց մէջ պիտի շահին

25,301 դրէթէ-ոչ դրամագլուխ՝ 8,209,000 ֆր. օրէնքով

Ասկից հանելով գոյացուած փոյ միճակահանութիւնները, կը մնայ տակաւին շահելիք 7 միլիոնի պարգեւ։

Իտալական կառավարութիւնը 1888 յունիս 7 թուականը նախարարական զեկուցագրով հաստատած է Պնական Արժէքդիմոց ասանդը, իբր լիուլի բաւական ապահովութիւն, նմանը փոխատուութեան գործառնութիւնը։ Ան այս, Աւանդից և փոխատուութեանց Արքայական Մեսուկը ամէն միջոցներ կը գործադրէ Իտալիոյ Թագաւորութեան Ազգային Պանքային կը յանձնէ այդ արժէքդիմոց տակաւ, պարգեւներուն միճակումն և արժէքդիմոց գլխավճարը ապահովելու համար։

Վերջին միճակահանութիւնք տեղի ունեցան 1889 դեկտեմբեր 31ին, 500,000 Ֆրանքի գլխաւոր պարգեւով մը, և 1890 մարտ 31ին՝ 250,000 Ֆրանքի գլխաւոր պարգեւով մը։

ՏԱՐԻՆ ԶՈՐՍ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆՔ

1890ին — 1891ին — 1892ին

Մարտ 19|31ին — Յունիս 18|30ին — Սեպտեմբեր 18|30ին — Դեկտեմբեր 19|31ին

ՊԷՎԻԼԱՔՈՒԱ ԼԱ ՄԱՁԱՅԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՒՆ ԳԻՆՆ Է

1 պարտատոմս 15 Ֆրանք.—10 պարտատոմս 145 Ֆրանք.—100 պարտատոմս 1,400 Ֆրանք

ՊԷՎԻԼԱՔՈՒԱ ԼԱ ՄԱՁԱՅԻ պարտատոմսք ի սեռ վճարելի են, հեռաւորապէս ամէն ժամանակ փոխանցելի են և դիւրաւ կը վճարուին։

ՊԷՎԻԼԱՔՈՒԱ ԼԱ ՄԱՁԱՅԻ պարտատոմսք կը կրեն Իտալիոյ Ումբերդոյ թագաւորին ստորագրած հրամարակին պատճէնը, արքայական պատուիրակին ստորագրութիւնը, իտալական կառավարութեան հսկողութեան դրոշմն և միճակահանութեանց յատակագիծը։

Միճակահանութիւնք տեղի կ'ունենան ի Հռոմ, Եւրոպական Նոտարարութեան մէջ, Իտալիոյ Ազգային Պանքային խնամքով որ փոխատուութեան վարիչ անձնատուած է մինչև յղիրջ, ի ներկայութեան Արքայական պատուիրակին, որ պաշտօն ունի հսկել փոխատուութեան և միճակահանութեանց գործառնութեանց, լրջօտ արժէտարց։

ԳԼԽԱՒՈՐ ՊԱՐԳԵՒՔ

500,000 Ֆրանք	250,000 Ֆրանք	30,000 Ֆրանք
400,000 »	200,000 »	20,000 »
300,000 »	50,000 »	6,000 »

և Նուազ կարեւոր ուրիշ շատ պարգեւք, ընդ. ամէնը 25,301 պարգեւք։

Պարգեւով կամ պարզ գլխավճարով շահած պարտատոմսից վճարումը կը լինի Իտալիոյ Ազգային Պանքային, իրաքանչիւր միճակահանութենէն ամիս մը յետոյ։

Ըստ որում արժիրդոց ամրոգութիւնը 32,000,000 Ֆրանկի պրամագլուխ մը կը ներկայացնէ, եւ պարգեւներուն գումարն ալ 8 միլիոնը կ'անցնի, հեռաւորայ շահելու հաւանակոնութիւնը կ'ի դէմ է։

Արժէքուղթք ինչպէս և միճակահանութեանց ցուցակք կը գտնուին ԻՍՏԷՐՆ ԷՅԷՆՍԻ, Բարաքէոյ, Տէյիրմէն խան, 14, Կ. Պոլիս։

37 5—16

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՑԺ

Պիսի գանեն ծերք, երիտասարդք եւ տղայք՝ եթէ միշտ գործածեն Տոքթ. Ռիշէսի Անուշիկ Հիւմոր

Այս պատրաստութենէն խանուելի գդալ մը, կէս դատարի ջրի մէջ լուծուելով, յառաջ կը բերէ ախորժահամ և անուշիկ բոկելի մը, որ կը դիւրացնէ մարսողութիւնը, զարմանալի կերպիւ կ'աճեցնէ մանուկներն և առողջ, զօրաւոր և հաճելի կ'ընէ զանոնք։

Մանկանց համար գործածութեան եղանակ՝

Տ. Ռիշէսի Անուշիկ Հիւմոյին խանուելի գդալ մը, փոքր բանակութեամբ թարմ ջրի կամ կոմի մէջ լուծուելով յառաջ կը բերէ մանուկն մը որուն վրայ պէտք է ուշադրել 90 տարամ եռացող ջուր կամ կաթ, նոր ասուելով խառնելու մինչեւ որ եռայ։ կարելի է զայն գործածել նաեւ ծծակի մէջ։

Անհրաժեշտ գործածած է այն մայրերուն համար որք քիչ կաթ ունին կամ բնաւ չունին

Դեղագործներն կը խնդրուի լաւ որոշել թէ զուտկին թէ մոր համար է։

Եթէ կ'ուզէք որ ձեր զաւակներն առողջ և քաջակազմ լլլան, նարտուցեք Տ. Ռիշէսի Անուշիկ Հիւմոյին որ կը գտնուի գործածարանի քով։

ԼԻՊՈՒՌՆԵՏ ԳՈՒՐԻՈՒՆԱ

Պոլսոյթիւն, Վրդովատ պահականաղին քով թիւ 95 և 97

69

ՖԷՐՆԷԴ-ՊՐԱՆԴ

Մասնաւոր բաղադրութիւն Միլանի Պրանդա եղբարց

Մատակարարք Իտալիոյ Արքայական Տան

Ոսկեայ չքադրամ՝ Բարիզի 1889ի Տիեզերական Արուեստահանդէսին մէջ.

Քան տարուան յաջողութիւն յիտալիա, յԱմերիկա, ի Ֆրանսա, յԱնգլիա և այլեւայլ տեղս —Շքադրամ՝ 1885ի Անվերբոյի, 1884ի Թուրինի, 1883ի Նիսի, 1881ի Միլանի, 1888ի Մէլբուրնի և Պրուսելի, 1879ի Սիտնէյի, 1878ի Բարիզի, 1876ի Ֆիլատէլֆիոյ, 1873ի Վիէնայի մեծ ցուցահանդէսներուն մէջը։

ՖԷՐՆԷԴ-ՊՐԱՆԴԱՆ առաջնակարգ ամենէն ծանօթ պիգդրերն է—Շատ բժիշկներէ կը յանձնարարուի իրը զգուշական դարմանական ճարտարի երկիրներու տենդերու, տարափոխիկ հիւանդութեանց և քոլերայի։

ՖԷՐՆԷԴ-ՊՐԱՆԴԱՆ կը դիւրացնէ մարսողութիւնը, կը հանդարտցնէ ծարաւը, կը գրգռէ ախորժակը, կը բուժէ գլխաց ցաւը, գլխու պտոյտը, ջղային ցաւն և մելամաղձութիւնը։

Այս բնական, բոլոր ծանօթ պիգդրերէն և ամէնաերէն գերազանց, կ'առնուի ամէն օր ճաշէն առաջ իրը ախորժարար։ Հաշէն յետոյ, ազդու մարսողական է։ կարելի է խառնել զայն վերմուտի, գինիի, Լէյթի ջրոյ և խաղողի հետ.

ՖԷՐՆԷԴ-ՊՐԱՆԴԱՆ, ինչպէս և նոյն տան վերմուտը, կը գտնուի գլխաւոր անուշաբարաց, նպաստաւորաց և գինեվաճառաց քով։

Թուրքիոյ Համար կեդրոնատեղին է ՊՈՆՈՒՄԻ և ԼԻՖԹԻԱ

93

ԴԱՄԻԱՆՈՍ ՓԱՓԱՋԵԱՆ

211. Կ. ՊՈԼԻՍ ՄԱՀՄՈՒԴ ՓԱՇԱ 211

Պատիւ ունի ծանուցանել իւր բաղմաթիւ յաճախորդաց թէ, իւր խանութին մէջ կը պատրաստուին թէ՛ արանց և թէ կանանց յատուկ ամէն տեսակ գեղեցիկ կոշիկներ Ֆրանսական նիւթերով և Ֆրանսայէ բերուած վերջին նորաձեւութեանց համապատասխանող օրինակներու համաձայն։

Պատրաստուած կոշիկները հեռաւոր վերջին գներով կը փոխուին։

Գոթին կալոշ	ղրշ 95	Գալոշատական Կալոշ	ղրշ 45
Գոթին	» 67	Կանանց մուճակ	» 40
Մոյկ	» 150	Կանանց սկարբին	» 45
Սկարբին	» 52		

291

HUILE DE FOIE DE MORUE DÉSINFECTÉE de CHEVRIER

ՇԷՎՐԻԷԻ ՄՈՐՈՒ ՁԿԱՆ ԻՒՂ ՋՏՈՒԱԾ

Աւանդական դեղագործ ի Փարիզ, ասպետ Պատուոյ լեգէոնի, վարժատրեալ Բ. Կարգի Մէջիտիէով, ֆոմանթէր Իզապէլլա-Դաճոլիք պատուանշանին։

ՃԵՐՄԱԿ ԵՒ ԹՈՒԼԻ

Մորթի մկան իւղը խոյդանով զանկով. Պ. Շէվրիէ այդ հեղուկին տուած է ախորժելի համ և հոտ, մինչդ ամէն աւելցնելով անոր բուժիչ յատկութիւնները։

Այս դիւտին պատճառաւ հնարիլը մեծ ծառայութիւններ առացած է, մինաւոր և պատուոյ վերայական։

Ուրեմն աշխարհիս բժիշկք կը նախադասեն զայն ամէն տեսակներէն։

ԵՐԿԱԹԱԼԽԱՆԴՆ

Պ. Շէվրիէ իւր գլուխ կատարելագործած է Խոտ— ոչ ֆէրով Մորթի մկան երկամեայ ախորժ ի բուլոն պատրաստելով։ Հաստատակ այս յատկութեան, իւրը դիւրաւ կը մարսուի և բնաւ պնդութիւն չպատճառեր։ Ուստի նոխանդուելի է մինչ բոլոր երկամեայ պատրաստութիւններէն և յաջողութեամբ կը գործածուի Թոքախտի, Պրոնշիթի, Վատութեան և Ցայլն համար։ Մանաւանդ կը յարմարի սկրոֆուլայի համար։

426

Ընդհ. մթերանոց, կեդրոնական. Ն. ԹԷՕՏՈՐԻՏԷՍ, 241, Մեծ փողոց Բերայի, Կ. Պոլիս Մեծեցոյն դեղատան մէջ կը գտնուի նաեւ ՇԷՎՐԻԷԻ կոպիտ ԳՈԳԱՑԻ ԳԻՆԻՆ

VICHY

ՍԻՆԴ-ԵՈՐԻ ԱՂԲԻՒՐ

կամ ԼԱՌՈՊ ՍԻՆԴ-ԵՈՐ, գեղագործ, Բրոս Լիւքս, Վիշի

Ամենէն թանկն և հեռաւորաբար ամենէն կազդեցիկն և փոխադրութեան մէջ ամենէն նուազ անպէտքացեալն, գերեկանց գործման քնդգէմ լեարդի, ստամոքսի և մէջքի հիւանդութեանց, աւազի և յոգնության։ Գինն է 50 շիլինգ սրնուկը 20 ֆրանք։ Ինկերներն դուշանալու համար, իւրաքանչիւր շիշի պիտակին վրայ փաստակ սա ստորագրութիւնը

N. Larbaud P. Jorre

ԿՈՒԻ՝ ԴԵՂԱՎԱՃԱՌԻ ԵՒ ՀԱՆԳԻՍՏԻՆ

4 8 ՋԲԵՐՈՒ ՎԱՃԱՌԱՆԱՆԻ 2—12

ԿԵՐԵՒՈՐ ԱՂԴ

ԴՆԱՄԱՆԱԲՈՑԾՆԵՐՈՒ ԵՒ ԵՐԿՐԱԳՈՐԾԱՑ

ՊՈԿՏԱՆՈՖԻ ԾԻԱԼԻՏԻ ՀԻՒԹ

ԳՈՐԾԱՐԱՆ Ի ՄՈՍԿՈՒԱ

Նոր գտման ընդդէմ արջառի՝ ինչպէս ձիու, եղջերաւոր անասնոց, ոչխարներու, շուներու մակաբոյծ ճրճիներու։

ԻՐՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՒԻՒԹԻՒՆ։ 200էն 300 մասն ջրի խառնեցէք և դուրսն լուացէք։

ԻՐՐ ԴԱՐՄԱՆ։ 120էն 150 մասն ջրի խառնեցէք։ Այս շափով կ'ոչնչանայ ճճիներն և կ'ոչիացնէ տնասնոց վերքերը։ Նոյնպէս կ'ամենայնի շուներուն յատուկ հոտն և թանչոց փնաւորներուն անկամ կ'արգիլէ։ Ոչխարներուն համար՝ կէս քիլը հինգ 50 լիտր ջրի մէջ։

ԻՐՐ ԱՂԲ։ Իրը ոյր կը գործածուի տուենկերուն և պտղատու ծառերուն, կ'ոչնչացնէ սիլիներն և թրթուրներն, և հեռաւորապէս կը դիւրացնէ տունկին ուռուցը։ Որմոտաուենկերը 60էն 80 մասն ջրի մէջ լուծուած ՊՈԿՏԱՆՈՖԻ ԾԻԱԼԻՏԻՆ ՀԻՒԹԻՆ, զոր կը Ֆուան ամէն տեսակ հիւանդութիւնն և մինչեւ խոկ ՖԻԼՈՔՍԷՐԱՆԻ։

Պոկտանոֆի հիւթը 1/4, 1/2 և 1 քիլոնոց տուփերով կը ծախուի ի Գալաթիա, Խուրշուն խան, թիւ 18. 411

ԱՒԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՇՈԳԵՆԱՒՈՐ

Եբրէ-եկ. Աֆէլէս, Կ. Գալաթիա Օտեսայի Գիլ

ԹՈՄԱՍՈՒԻԼՍԸՆ ՈՐԴԻՔԼՈՒՆ

Անուն	Թիւ	Անուն	Թիւ	Անուն	Թիւ
Ալպանս	2000	Ֆլամինկո	1600	Բարկրան	3200
Անտէլլո	8000	Կոլիէս	5500	Բանանէր	1700
Ասոլլո	5500	Միգանս	2200	Բրանէս	1500
Ասիս	1300	Պոզը	1500	Բոլոր	1000
Աբիսագ	4000	Արսանս	2200	Քուիքս	2800
Պատանս	8000	Հիրս	2000	Թրայֆոս	4400
Գոբսայնս	2200	Հիտալկս	8000	Ֆիտալկս	3200
Գրաֆս	2000	Հիտաս	7000	Լոյլս	3000
Պրֆիլլս	8800	Հանտրէ	1200	Ռանս	3500
Գեկրս	2600	Սանկս	1000	Լագարիս	3500
Գալիրաս	2500	Ճիրնս	2300	Մարէրս	4000
Գամէս	2100	Քէլս	2000	Ամանքանս	8200
Դագս	2000	Քոլրիս	4200	Սարֆս	2000
Գոսս	2700	Քանս	2200	Սիլվիս	2000
Զիքակս	5000	Լես	2000	Սորէնաս	4800
Տէլիս	4500	Լէբանիս	4500	Թ. Ռեիլրան	3000
Դէլրաս	8400	Լիվանս	8000	Թուբրս	1200
Տիկս	2500	Մարսն	1100	Թոլիս	2800
Տանինս	1800	Մարկնէս	4200	Թորրիս	900
Ֆուրս	4100	Մարգէլլս	6500	Ուրիս	5000
Ֆրաս	2000	Մէկս	2000	Վոլիանս	5000
Տոլիանս	1100	Մուրնս	3100	Եկնս	3600
Կլասրաս	3000	Նիկս	2000	Զէպրա	1000
Լէնքրիս	3200	Օրլանս	3000	Տիմարիս	200
Լրանս	2600	Սիմէլլս	5000	Ֆրանս	200
Ֆուլրան	800	Դրանս	4500	Զէրս	140
Ֆիրս	1700	Սդրս	2000	Մորթիս	120
Լիմիրլրն Մանրք					8000
Բրրմիրն Մանրք					8000
Լիպիրն Մանրք					8100

Մանրս չոգենաւը, նաւապետ Ճանսրն, ամսոյս 6ին մեկնած է Հալէպ ընդհանուր վաճառքով և 22ին ասա կ'ապասուի։

Սոչենաս չոգենաւը, նաւապետ Քոլման, ընդհանուր վաճառքով այժմ կը բեռնաւորի ի Հալ։

Ուղեւորներու համար ամէն տեղեկութիւն կ'ընդունուի

Դիմել առ Ֆ. ՀԻԼՏ ԵՒ ՈՒԻՅՕ

Գալաթա

Թիւ 17-18, Քիւչիւք Միւլէք խան, Գալաթիա

156

Արտօնատէր Ս. ՏԱՄԱՏԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ, ՈՐԵՒԻԼԻՔ ԼՐԱԳՐՈՒ





ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԳԱՌԼԸՄԱՆ ԵՒ ՊԼՈՒՄՊԻՐԻ

Գալաթիա Պէօյուք Միլլէթ խան, միջազգային թղթատարատան վերայ յարկը

Այս նշանաւոր գործատունն, որ արժանաւոր համբաւ մի ստացած է ի մեզ, այս ժամանակներն առթիւ իւր վաճառքներու քանակութեան վերայ յաւելումի կը նեղ, որ արդէն բազմաթիւ է Ֆրանսական, Լնդլիական, Կերմանական եւ Գերմանական բերրերու գանազան տեսակներով։

Հեռաւորապէս իւր բաւական գործարանին ապրանքներուն վերայ որ, ինչ ժամ համար ամէն տեսակ ճարմանդներէ, բանանոտ, կերասպագներ, քարերէ, քարեր, թաշկինակներ, անգանի պիտոյք, շապիկ, շապիկներ, տասմանք, գիլանել կանանց օրիորդաց և փոքր աղջկանց համար զարդագործներ, ստեղծած է ուրիշ տեսակ ամենի նիւթեր բոլորն ալ բնութիւն տեսակ։

Հասարակաց զանմանքը կը գրաւէ մանաւանդ այն վայելուչ և գանազան տեսակ վերարկուներն և մաքերներն կանանց օրիորդաց և ազատաց, որք բոլորն ալ վերջին նորաձեւութեան համեմատ մաքուկով ու շքեղութեամբ յարմարեալ են։

Ցաւելումի բրան է նաեւ ապարատ զգեստներու պատրաստութեան նորաձեւութեան վերայ որ արդէն մեր է այնքան, և իւր ընդարձակ արհեստանոցին ընարիւ կրնայ կատարելապէս գոհացնել բոլոր իւր յաճախորդները նոցա մաքուկին ու բաղանոց համեմատ ի գրան դնելով թէ որ ապրարքին։ Կը գտնուի նաեւ մինչեւ 16 տարեկան ազատաց համար ամէն տեսակ զգեստներ բոլորովին խիստ չափաւոր գներով։ Կը ծախուին մեծ եւ փոքր քանակութեամբ

ԱԿԿԱՊՏՈՒԹԻՒՆ ՉԿԱԾ

101

MERVEILLEUSE DÉCOUVERTE!

Plus d'ASTHME, Plus de SUFFOCATIONS

Les Papiers, les Poudres, les Cigarettes, à base de narcotiques, calment momentanément vos souffrances épouvantables, mais vous tuent sûrement.

ASTHMATIQUES!

Le SEUL CURATIF de l'ASTHME, Le SEUL REMÈDE INOFFENSIF qui GUÉRIT, c'est la

LIQUEUR DE L'ÉTOILE

du Docteur Lautem perfectionnée et préparée par Marie LECHAUX, Ph-Ch^ien, 154, r. Ste Catherine, BORDEAUX

Une note accompagne Notice, contenant tous les renseignements sur la médication et de nombreuses attestations de son efficacité, est envoyée gratis et franco à tout sujet qui la demandera.

DÉPÔTS: Dans toutes les bonnes Pharmacies.

ԽԱՐԻՍԽ

ԿՆՈՒԱՑ, ԵԼԱՄՏԻՑ ԵՒ ՕԴՏԱՑ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ի ՎԻԵՆՆԱ

Գործունութիւնք 1889 Դեկտ. ամսուն

Այս ամսուան մէջ ստացուած և ստորագրուած են 8414 նոր մուրհակներ (բոլիս) որք կը կազմեն ապահովագրեալ դրամագլուխ. Ֆր. 5,117,407·50

Բաժիններու գանձ. » 432,287·03

Վերմուծանհատանց տարեկան » 296,400 —

1888 դեկտ. 31ին երաշխաւորեալ հասոյթ, Ֆր. 88,469,460·35

Ամրագրութիւն ապահովագրեալ գումարաց. Ֆր. 434,419,824·71

Վճարեալ գումար » 152,322,584·88

Տեղեկութեանց համար դիմել առ ընդհանուր Գործակալարան Գ. ԼԻՊՈՒՆԷԼ ՊՈՆՏԻ.

Թիւնելի հրապարակ, տուն Մայերի, երկրորդ յարկ. 27

Ընկերութեան սեղանաւորն է Գ. Ս. ԱՏԼԷՐ